



Վ. ԽԱՆՈՎԱԿ

# ԵՐԵՎԱՆԻ ՀԵՐԵՐԵՐՆԵՐ





Դ. ԽԱԺՈՒ

ՀԱՀ  
1983

# ԵՂԵՐԱԲԱՆԻ ՖԵՐԹՈՂՆԵՐ

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ  
ՄԻԱՎ ՄԵԼԱՐԵՆՑ  
ՎԵՆ ՏԵՐԵԱՆ  
ՄԱՏՔՆԱ ԶԱՐԻԵԱՆ



ԳԵՂՐՈՒԹ

1933



## ԿԱՐԵՒՈՐ

**2**որս վաղամեռ բանաօհքներ, պրազման բարայի մը կիսամուրին մէջ պլայացող չորս ժամերու նման, իրենց խաղաղ հատնումովն իսկ սիրելիս Զենի փարձութիւ մանել ներս, նոյելու համար ամեն մէկուն զծած լոյսէ օրջանակին սահմանը, չափելու իւրաքանչիւրին հասակը, օօօափելու անոնց առանձակներուն ուսկի կամ արծար ցրտուրիւնը: Հիացիկ ու խանդավառ, կը մը նաև դուսը և՛ երիտասարդի առու երնուանին ու առանց սոկարկութեան, կը պարզին մեր եիացումը:


Այս բանի մը աներածեօս ասդեռը՝ կանխելու համար հաւանական յուսախարուրիւնն ու դժողոհաննը այս ընթեցողին, որ պիտի ուզէ: Խաղաղ էցերուն մէջ փետուի կինուագրական ծանօթուրիւններ ու գրական վերլուծում:

Սույ՝ խուասփելով վերլուծական խորացումէ, փառական բան բառամբներէ, չանալով նոյնինկ ճօգրիս դէմքն զծելու մասհոգութեան, կը ներկայացնենիք այս չորս ներրազները բափանցիկ մօռւչի մը մէջէն, ուր մեր եիացումը խառնուելով անոնց դժբախս ու վիզական կիտնիներուն հետ՝ կը ստեղծէ եռազային աօխարէ մը, որուն մէջէն կը բալին առնիք թէն ըիշ մը աղօս, բայց բալորավին հարազատ եւ խւայառուկ զիծերով:





ՊԵՏՐՈՍ ԴԱՒՐԵԱՆ  
1852-1872



**S**ենդ ունեցող խոշոր անասունի մը պէս կը հեւայ մեր դարը ու ետեւէն կը քաշկռտէ յափրացած, ապա- բարոյ քաղաքակրթութեան մը զագիր դիմակը: Գիտու- թեան յաղթական զնացքին առջեւ, կորակոր ու պար- տասուն կը նահանջէ Բան մը, մեծ, անբացատրելի ի- րողութիւն մը տակաւ. կ'այլանգակուի հոգիներուն մէջ եւ ծամածուռ ու անկերպարան ստուերներ կը խուժեն լեցնելու խորացող պարապը: Անընդմէջ խոսթացող մե- քենաներու զժոխային աղմուկը կ'իշխէ հովերու սոյլին, տերեւներու խարշափին, աղբիւրներու կարկաչին: Եւ տոօրեան, պաղ ու լպրծուն, կը սողայ, կը պլուի ու հողին կը զամէ հոգիի ամեն թաիչք: Երկրագունաը կը տապնապի ծանր, խոտացած կիրքերու շոգիի մը մէջ: Հա- զարամետիներու տաժանքով խմորուած, բիւրեղացած մշակոյթը մօտ է խաթարուելու: Մերուկ, տատմնաթափ ու զառամ հրեայ մը, երկու տասնեւակ բառերու մէջ սեղմուռդ իր ահաւոր տեսութիւնով, մութին մէջէն, դաւադրանքար մարդկային արիւնին ներարկեց անքու- ժելի քաղցկեղի մը մաներէն՝ յարաքերականութեան թոյ- նը, և այն օրէն իվեր, մարդկութիւնը նման է կայմա- բեկ ու անառագաստ նառու մը, որ կ'ապրի մօտալուս վորիկներուն սարսափով: Անոր այլասերող շունչին տակ Սէրը գարձած է վայրկեանի ապրում ու վաճառքի նիւթ, Հայրենիքը՝ ցնորքի ոստայն, չարիքի աղբիւր և անմահութեան Երազը՝ թուզթէ շինուած անպէտք ծառ- պիկ:

Առաջապահար նահանջ՝ ստեղծագործական բոլոր ճակատներէն, բթացնող ինքնաբաւութիւն և ամենի բանի վրայէն թեթև, հազմեալ ու դիւրին անցնելու տիրական, ու պարապիր ճիգ։ Երգը կը փոխարինուի ձայնագիրով, թատրոնը՝ շարժապատկերով և որինպին հեծելուանքը՝ ճազպանափ մը կազիկանձով։ Ու անկիւն մը բանասահոցներէնը կը մահանայ անշշուկ, բանասահոցները կը մոսցուին ճակատագրական լքումով։ Յաւիտենական գեղեցկութիւններուն վրայ փոշին կը տեղաւորուի լոյնածալ շերտերով։ Այս ընդհանուր ու վա՛տ ուրացումներուն մէջանեղ, համարձակութիւնն չէ՝ արգեօք խօսիլ նուիրական այլ հմայքէ պարպուած արժէքներու մասին, կեցնել մէկը իրենց կարմիր խնջոյքներուն կանչող հանոյքի սրահներուն դիմաց, ըսելու համար պարզապէս։

Թէ ութուն տարիներ առաջ, պոլսահայ աղքատիկ երկաթագործներէն մէկուն տանը մէջ, արեւին լոյսը կ'ողջունէր նիհար, ազագուն ու հանճարեղ մանուկ մը, որուն համար Անտրէ Շէնիէն իրաւունքով պիտի կընար ըսել—Աստուածներու համբոյրին դրոշմը ունի ճակտին վրայ։ Կեանքը այդ աղուն՝ կարճ եղաւ կարօտանուշ մեղեղիի մը չափ և խուսափուկ ու շքեղ՝ ողեվար վերջալոյսի մը նման։ Մանկութիւննը անցաւ խաղաղ՝ ուղերուն հետ հաշտ ու մտերիմ առուակի մը հեղագնացութեամբ։ Վահա թեւին տակ պիհնդ սեղմած հնամաշ քերականի մը անվերծանելի, անհուն գանձը, վատանքայլերով չափեց տունէն գալրոց երկարող ճամբան, իրեւ միակ ու անբաժան ընկեր ունենալով թշուառութիւնը՝ որուն երկուորեակ եղբայրը ըլլալ կը թուէր ինք։ Խելահասութիւննը շուտով աշխարհակալեց իր էութեան եւ Մեսրոպի տառերը նուազ ժլատութեամբ բացին անոր առջեւ երազական աշխարհը իրենց խորհուրդին։

Հոն, գպրոցին մէջ, բոլորը սիրեցին զինք, վասնզի ու-  
շիմ էր, ընկերասէր ու գթասիրտ։ Փողոցներէն անցած  
միջոցին, աչքերը երբե՛ք նախանձով չէր սեւեռոք մե-  
ծառուններու նոխ ու փարթամ ապարանքներուն և կը  
քալէր խաղաղ ու գոհունակ դէմքով, որովհետեւ լաւա-  
պէս գիտակցած էր աղքատ մարդոց ճակատագրին ան-  
յնզիւթեան։ Ու այսպէս, կարծէք իր կեանքը պիտի  
ընթանար հանգարատ ու բնական հունով, երբ օր մը—  
կրնաք Մայիս կոչել ամիսը և այդ օրը հարստացնել ա-  
րեւով, ծաղիկներու բոյրով ու միջոցին մէջ շրջող պա-  
րիկներու մեզմ ու շոյող համբոյրներով—անոր վախլուկի  
ու թախճոտ նայուանքը թպրաց զոյզ մը մութ, խա-  
ժագեղ ու խորաւնկ աչքերու պայծառութեանը յանդի-  
ման։ Բոպէն ճակատագրական էր ու կը ծրարէր թըշ-  
ուուս տղուն կեանքին գաղտնիքը։

Յնորահեւ հալածանքը սկսաւ շուտով։ Աչքերը այ-  
լիւս շէին թողուր զինք։ Միբելի գիրքերուն մէջէն, ծա-  
նօթ առարկաններուն քովիկէն և մտերիմ խորշերու թե-  
րասառուերէն, աչքերը՝ մերթ հմայող ու անտարբեր,  
քաղցրամղիտ այլ սպառող՝ դաւեցին իրեն։ Այդ յեզա-  
կարծ յաճախանքին մէջ մեղսակցութիւն ունեցաւ բը-  
նութիւնը որ կը վերապարթնուր, արիւնը՝ որ կ'եռար  
ու կ'երգէր նրակներուն մէջ առողջ, խնդացող զարկե-  
րով եւ հեշտանուշ սարսուռը՝ որ կը խլրաէր միսերուն  
ընզերքէն... Անսանլի, տաք ու քայքայիչ բան մը  
զանդաղօքն սողոսկեցաւ իրմէ ներս, լեցուց սիրտը և  
հունկ ապա ողողեց ամբողջ էութիւնը։ Պիտի հալէր,  
հատնէ՛ր, չքաննա՛ր. ա՛յնքան որ անդիմաղբելի էր հո-  
սանքը։ Հարկ էր պարպուիլ, թեթեւնալ ու աչքերուն  
դէմ պաշտպանուիլ կարելի բոլոր զէնքերով։ Եւ որովհե-  
տեւ թշուառութենէն զատ ուրիշ ընկեր չունէր, որուն  
հիւրընկալ կուրծքին վրայ թափէր իր արցունքները,

գիմեց բառերուն զթութեան :

Երանելի ու բարի ժամանակներ էին, և բառերը ծծկեր երախաներու պէս անմեղ ու անվտանգ՝ չէին հագուծ իրենց այսօրուայ բարեկենդանի շքեղապատիր հանդերձանքը, որոնց ներքինի զաղանապահութեանը կարելի է վստահի, ամեն հրէշային մտածում ու հոգիի սեւութիւն։ Ու այն աղան—ըսի՞ թէ քահանան Պետրոս էր կոչած զայն, զուցէ աարտամօրէն նախազգալով, որ անոր յետազային սիրելիք աղջկան անունն ալ այնքան նման պիտի հնչուէր այդ անունին—թուղթերուն աըւաւ ինչ որ ունէր սիրտին խորը որպէս տառապանք, զիշտ, արցունք եւ շատ հազուազէպօրէն նաև ուրախութեան երկչուտ ճիշեր։ Տուաւ առանց երկընարանքի, վաշխառուական յետին մտքի։ Դրեց պարզ այն պատճառով՝ որ զրկուած էր խօսակիցն մը։ Բայց այդ զեզումը իր առջեւ բացաւ բոլորովին նոր, կախարդական հեռանկարի մը շքեղանքը—Անմահութիւնը։ Ու այնքան աարտեցաւ անով, անմահութեան տեսիլքով, որ պահմը նոյնիսկ մոռցաւ այքերը, որոնց մշտակայտութիւնը իր մտածումին մէջ, նման էր զիթի մը կուրքքին հանգչող արիւնուտ զաշոյնին։ Սակայն ինք ունեցաւ տիտուր և հերոսական անդրազարձում մը ու հեծկլտաց—Եթէ ճակտիս վրայ վարդ ունենացի, կիները պիտի սիրէին զիս ա'հ, աւելի լա'ւ է որ զալուկն ունիմ, և բանաստեղծները զիս կը սիրեն։

Բանի կեանքը զարձաւ անիրական, ոէրը խոժոռ ու անզիջող և զարունը արագացուց քայլերը, այնքան աւելի ժապառն, շօշափելի թուեցաւ իրեն անմահանալու կարելիութիւնը։ Մէ՛կէն պարզուեցաւ իր գոյութիւնը իմաստաւորող երազին գաղտնիքը։ Աստղերը նոր շողիւններ ատացան, երկինքը զարձաւ աւելի խոր և օրերը երեւցան հմայքներով ակաղճուն։ Աշքերը ներկայ

էին միշտ, բայց այլեւս ինք անոնց կը նայէր անդը-  
րաշխարհեան անտարբեր հեղութեամբ։ Տարուած էր  
հեռուն, մեծ հարցականին մշուշներուն մէջ եւ հոն,  
մազերը հովերուն ու նայուածքը աստղերուն, յամա-  
ռու անվերջ կը թակէր յաւիտենութեան դուռը... Ու  
աչքերը կը մնային վա՛րը, իրենց գերող ու անուշ կը-  
րակով կը մնային սովորական իրերու տափակութեանը  
մէջտեղ, մինչդեռ անոնց կախարդանցէն վիրաւոր սիր-  
տը կը բարձրանա՞ր, կը շատնա՞ր ու կը յորդէր գալիք  
ժամանակներուն ու մարդերուն համար... .

Այսուհանդերձ, բախտը որքան ըլլար անողոք եւ  
ճակատազիրը հեղնող, դեռ յոյս մը ունէր։ Տարտամօ-  
րէն կը նախազգար, թէ մի գուցէ արուի իրեն մար-  
դոց կլափին ի վերջոյ կորզել բուռ մը հաճոյք ու երջան-  
կու թիւն։ Թոքերուն մէջ ուռեացող մահը եկաւ այդ  
վերջին կամուրջին ալ քանչելու։ Արիւնը որ կը բարձ-  
րանար կոկորդն ի վեր, հետզհետէ լեցուն ու խժժա-  
ցող ուզխերով, ամեն բոպէ կը պճպճար ոխակալ—Պի-  
տի մեռնի՛ս, պիտի մեռնի՛ս... . Մեռնի՛լ, կը կրկնէր ան-  
հպարտ ու հեղնացուրթ, բանաստեղծ մը մահուցնէ չի՛  
սոսկար։ ա՛յն ատեն միայն իրաւունք պիտի ունենայի  
ցաւելու՝ եթէ ամենքը անմահ ըլլային ու ևս միայն  
մահկանացու... .

Հողը կը խուսէր ոտքերուն տակէն եւ ինք կը մօ-  
տենար հողին... . գերազոյն ժամը կը մերձենար։ Բայց  
դժուար, շա՛ա դժուար էր մեռնիլ այդքան կանուխ,  
հազիւ բացուած կեանքին դէմ գոյուի՛լ քարի մը ներ-  
քեւ... . Դեռ կ'ուզէր ապրի՛լ, սիրե՛լ, սիրուիլ։ Մանա-  
ւանդ, դեռ չէ՛ր ապահոված իր անմահութիւնը։ Կրնա-  
յին շուտով մոռնալ զինք, չնչել իր անունը եւ նետել  
գերեզմանի մը խորը։ Ու ցաւէն խելագար, երկիւղէն-  
շմոր՝ ըմբուացումի հզօր շունչով Աստծոյ ճակատին

կը քամէր կատազութեան ու արհամարհանքի այնպիսի  
խարան մը՝ որուն յանգնութեան երբեւիցէ արուած  
ըլլայ հասնիլ մարդկային հոգիին։ Մա՛զը է աշխարհոց  
կը պոռար անզախ։ Աստուծոյ երեսին, յետոյ կը խաղա-  
զէր, ինքն իր վրայ փլող, օրցքնուող շատրւանի մը ու-  
ժեղ ցայտքին պէս . . .

Եւ սակայն պէտք էր թողուլ այս գեղեցիկ աշխարհն  
ու աւելի եւս գեղեցիկ իր մերժուած սէրը, պէտք էր։  
— Գետրո՛ս, կ'ըսէր մայրը զորովագին, այսպէս պա-  
րապ ու անզործ, վիճակդ ինչ պիտի ըլլայ, զաւակս—  
Պիտի ցոյց տամ զալիք մարդերուն՝ թէ ապրած է ինձի  
պէս մէկը, կ'ըլլար ազուն հպարտ ու մեծ ոպատասխա-  
նը։

Դալիք մարդե՛րը . . . չձանձրացա՞ն արդեօք այս պաղ  
ու անսովոր պատմութենէն, որուն մէջ ոչ սակարանի  
հաշիւ կայ, ոչ ալ սոկիի հնչիւն . . . Ու յետոյ, զալիք  
մարդերուն ի՞նչ փոյթը, թէ ութաւն տարիներ տառաջ,  
աղայ մըն է ծներ, սիրեր, տառապեր ու հոգ դարձեր . . .

Սիրեց ու չսիրուեցաւ . . .

Որովհետեւ աղքատ էր ու ճակտին վրայ, փոխան  
վարդի և խնդութեան, ունէր դալուկ ու ախրութիւն։  
Վիշտի, հանապազօքեայ տառապանքի մէջ ուսմացած  
մանկութիւն, կամիսահան զսպանակումով աշխարհի  
մութ հարցականներուն դէմ բացուած ու եղերահանգոյց  
հակատագրի մը սոսկումին քով և սոսկումին հետ զիր-  
կախառն՝ ցաւ ու նողով վք պատանութիւն։ Մնացեալը,  
հողերուն տակ, Յունիվարի ցուրտ, անհիւրընկալ հողե-  
րուն։

Ահա՛ կեանքը, որ Դուրեանինը եղաւ և ահա Դուր-  
եանը, որ աւա՛զ, կեանքին առաջ եղաւ զաւակը սեւ  
մահուան։ Ինչո՞ւ զարմանալ ուրեմն, որ մարդերը, եր-  
ջանիկ կեանքին երջանիկ մարդերը չհասկցան այս շետն-

եաց տղանք եւ իրենց ապերախտութիւնը ծածկեցին քանի մը քնքոյշ ու շոյող ածականներով։ Ու երբե՛ք, երբե՛ք չտեսան փոթորիկը որ կը թաւալէր հոգիին խոսրը, չնշմարեցին մեծ խոյանքներու և արեւամերձ հըրկիդումներու ծարաւը, որ կը թեւթափէր անոր աչքերուն մէջ։ Եւ վեհաժառ, սեւեռարիբ արծիւը շփոթեցին գարունին հետ դարպանող աննշան սոխակի մը հետ։

Կը զգ՝ աք երկիւղած զարանքը մատներուն, որ զնահատանքի սովորական շափանիշը կ'ուզեն զետեղել Դուրեանի աւերակ կուրծքին։ Շա՛տ բան զրուած է իր մասին, սիսալ կամ ճիշտ։ Բայց բոլոր մօտեցումներուն մէջ այլ, գրեթէ միշտ, բացակայած է առարկայական, առուն վերլուծումին յատուկ քաջութիւնը։ Իր տիսուր, բայց շա՛տ տիսուր կեանքը, եղերական վախճանով, եւ աւելի եւս գժրախտ ու անիրական սէրը, անոր բոլորտիքը ստեղծած են այնպիսի կախարդական շրջանակ մը, ուրուն գժուար է մօտենալ առանց նախապաշարումի։ Մենք չէինք որ այսաեղ, պիտի համարձակէինք, արուեստի, վաւերականութեան եւ այլ տիտղոսաւոր առաջինութեանց մտահոգութեամք, ստուեր մօտեցնել Դուրեանի նուիրական պատկերին։ Բայց կուզենք, որ մեր արգարացի հիացումն ու անսահման սէրը գէպի այս քերթողը, իրենց սնունդ առողջ տարբերուն մէջ առնեն այն քանի մը եպական ու հաջուապիւտ արժանիքները, որ Դուրեանը կը գարձնեն ի՛րապէս մեծ և անոր անունը անմահ։ Այսպէս, կ'ուզենք որ այլեւս զազրէին Դուրեանը միայն դպրոցական տղոց ու աղջիկներու մնալսակից բարեկամը եւ սիրահար պատանիներու մտերիմը նկատելէ։ Շա՛տ պղտիկ ու սովորական փառք մը պիսի ըլլար ատիկա։

Հաելէ ետք անմիջապէս, որ ամբողջութեանը մէջ հողիի ահաւոր նիշ մը, պոսթկում մը եղող իր քեր-

թըւածներուն իշխաղ զիծը սէրնէ, յիշելէ ետք կրկին։  
որ վերջալոյսի մը չափ կարճ եւ մահերգի մը նման խոր  
ու ցնցող իր կեռանքին մեծապոյն յատկանիշները կը  
մնան զերանձնական ապրումներն ու համամարդկային  
ոլորտներու մէջէն անցնող զզացումի խոյանքները,  
ալէտք չէ մոռնալ, որ Դուրեան, անկախ այդ բոլորէն,  
մեր տղղային-քաղաքական մաքի զարգացման սանդու-  
խին վրայ կը պրաւէ կարեւոր տեղ մը, խարիսխին  
այնքան մօտ, նոյնիսկ կպած յատակին։ Մատ երեք  
քառորդ դար առաջ, մեր ազատագրական պայքարի դեռ  
խուա՞ր նախոժամանակներուն, երբ Ալիշան, իր վե-  
հափառ զլուխը շալկած կը շրջէր հայրենի աւերակնե-  
րուն մէջ և կը հրճուէր անխօս ու պաղ քարերուն տես-  
քով, որուն համար անցեալի դէպքներուն պատշաճեցու-  
մը ժամանակի պահանջներուն եւ անոնցմէ հանուելլիք  
անհրաժեշտ, գործնական դասը կատարեալ ոտնձգութիւն  
մըն էր ներկայի կալուածներուն մէջ, երբ Պէշիկթաշ-  
լրեան, հայ ժողովուրդին կուրծքէն ու հայ հողին վրայ  
աշտարակուող ընդվզումներուն կը նայէր քունէն նոր  
արթնցողի շմորուն աչքերով, ասդին, տասնըինը տա-  
րեկան Դուրեանը, գծած էր իր յատակ ու որոշ ու-  
ղեգիծը։

Եւ երբոր հայ մը մորթեն,  
Կարծես քէ հաւ մը կը մորթեն։

Մեր պատիւն ու հուրդը կ'ուզենի  
Եւ կամ նորա զենքին դեմ զենի...

Հսէք հիմա, թէ Դուրեանէն ասդին, միշտ վաթուն  
երկու տարի յետոյ, արիւններէն, ջարգերէն ու աշ-  
խարհասասան գէպքերէն ետք, քանի՞ քայլ առաջ զա-  
ցած է հայ մարտական ողին։

Համոզուած ենք որ միայն զեմքով կայ  
Հայոց փրկութիւն

Դուքեանք և իր գրականութիւնը . . .

Ես զինք պիտի ուզէի նմանցնել ճամբռքի մը , եր-  
կա՞ր , զուցէ անվնը առաքարձ մեկնումին անգոնը սրտին  
խորը , շոգեկառքի մը պատռհանէն կիսովին վար կախ-  
ուած ճամբռքին , որ հրաժեշտի ողջոյները կուտայ  
քարափին վրայ սպասող իր սիրելիներուն : Վայրաշար-  
քը կը սուլէ , անիւները կը խլըտին և բաժանումը ծա՞-  
նըր , ծա՞նըր կը նստի մեկնողին ուսերուն՝ որպէս կա-  
պար , կը ծանրանայ սրտին՝ որպէս սիրոյ վէրք արիւ-  
նող և կը սովոյ աչքերուն մէջ որպէս արցունք , տա՞ք  
ու լիզի . . . կը սուլէ նորէն՝ սուր ու երկարաձիգ : Հո՞ն  
է ճամբռքը , պատռհանով շրջանակուած ու հոն , զի-  
մացն են նաև իր սիրելիները : Կտրուկ , օգոյին համ-  
բոյրներ : Մեկնողը վերջին անգամի մը համար կը կանչէ  
անոնց անունները , արցունքախառն բառերով կ'ըսէ  
անկայ իտուքեր , մինչեւ որ անիւները իրենց գրա-  
ւած հեռաւորութեամբ կը յաղթեն իր ձայնին : Մօեն-  
ցէք հիմա Դուքեանին , ամենէն դաժան ու անբարեհան  
արամագրութիւններով : Անոր վախտ տեսքակը ձեռք  
առած առենիդ , թող մէկը կամաց մը շշնչայ ձեր ա-  
կանջին , թէ այդ անկապ երգերը , միա՞կ հարստու-  
թիւնն են աստօնոյ եւ մարդոցմէ կրկնապէս անիրաւ-  
ուած տղու մը , որ կեանքէն մեկնեցաւ պապակ շրթնե-  
րով , սիրոյ հրաշքին անգիտակ , տղու՝ մը որ «աշխարհ  
եկաւ միայն իր մահը զգալու համար» և իրրեւ կտուկ  
թողուց այդ տրտում երգերը որ յիշե՞ն , յիշե՞ն զինք եւ  
երկրի մէկ խորշը աննշան լիովուն իր հողակոյտը . . .  
Լսեցէք այսպէս , և եթէ կրնաք , պատ էք վար սո-  
նելու Դուքեանը իր բարձրութենէն :

Մօս քառորդ գար առաջ, այն օրերուն՝ երբ կը տրիճութիւն կը նկատուէր առապալել նուիրազործուած կուռքերը, առապարը մօտեցաւ մեծ կամ պղտիկ հին զէմքերէն բոլորին, բացի Դուրեհանէն։ Ամեն բան արհամարհող ու սանակոփ ընող նորերը սէ՛ր ունէին Դուրեհանին հանգէպ և պատկառանք։ Ա՞զ իր աղայ օրերուն չէր պառապապած աղջկայ մը համար և սիրովանք որոնուած անոր թախծանուշ երգերուն մէջ։

Հիներէն մէկը առաւ սակայն վճռական քայլը։ — Ա՞զ է Դուրեհանը, ամենն նախակրթարանը աւարտող պատանի, կրնայ անոր պէս ստանաւորներ զրել, սուանց անմահանալու, կը ճռար այդ մարդը։ Երկարեցան ձեռքեր ու անմիջապէս կզաքեցին պիզծ բերանը։ Բայց զեռ հետաքրքրականը կայ։ Դուրեհանը պաշտպանողը իր առենին ամենէն գերարդիական եւ ըմբռուածանչուող Արտաշէս Յարութիւնեանն էր, իսկ մարդուկը՝ որ ժպրհեցաւ նետելու այդ թուքը, կրկնե՞լ արդեօք, որ խորանարդ միջակութիւն մըն է, որուն անո՞ւնը անգամ սարսափ ու զայրոյթ կ'արթնցնէ մէջը։ Յիշեցէք մեր Բագրատունեաց թագաւորութիւնը կործանող արիւնարրու ցեղապետին անունը, որ չեղիտեր ինչ անհեթեթ մասնումով իւրացուցած է մեր յանգարանը—Ալփալան։ Մէկը՝ որ իրական Ալփալանին թացուցած զլուխներուն չափ ստանաւոր է ջարդած, սուանց կեանքին մէջ օ՛ր մը զոնէ բանաստեղծ ըլլալու . . .

Մարդ Դուրեհանի մասին խօսած կամ զրած ատեն, մանաւանդ երբ երիտասարդ է և, և . . . այսինքն կ'ուզէի ըսել պարզապէս՝ կը սիրէ սատղերը, երկինքը եւ աշքերը երկնաղոյն, երբե՛ք չի կրնար իշխել վարսող իր հիացումին ու գնահատանքի խօսքերուն, ինչպէս ես, մոռցայ ըսելու՝


Հ  
26  
1983

Թէ Պետրոս Դուրեան բանաստեղծը, անկախ իր գը-  
րական վաստակէն, հայ գրականութեան պատմութեան  
մէջ ունի խիստ պատուաւոր ու բացառիկ տեղ մը՝ իր-  
քուա աշխարհաբարով զրող առաջին բանաստեղծը  
և իրրեւ քերթողահայրը նոր ժամանակներու հայ թը-  
նաբերդութեան,

Թէ՝ Դուրեանի հմայքը այնքան մեծ էր, որ իր ժա-  
մանակակիցները և յաջորդ քանի մը սերունդներ ին-  
կան անոր անժմիջական ազգեցութեան տակ և ստեղծեցին  
կակուզ ու անգոյն արուեստ մը, որ Դուրեանիականու-  
թիւնն բառով պիտակուեցաւ անիրաւաբար, առպարէզի  
մարդոց խեղճութեանը պատճառով,

Թէ՝ Դուրեան ունի թատրերգութիւններու շաբք  
մըն ալ, որոնք՝ զրուած ապրուստի հարկադրանքին  
տակ, զուրկ են հիմնական արժէքէ ու կը բովանդակեն  
իր աշակերտական շրջանի նառերն ու շարադրութիւն-  
ները, և որոնց մէջ սակայն, երբեմն կը հանդիպինք  
հայ կենացքին այս ու այն վէրքերը ցայտեցնող ախտա-  
նակաչութերու և մատածումի կայծերու։ Ունի արցակ  
մը նամակներ, իր քերթուածներուն տուն տուող նո՛յն  
մուսլի ու յուսահատ պահերուն ծնունդ եւ մրատուած  
հապճեալ, յանպատրաստից, բայց հազորդական և հէ՛ք  
բանաստեղծին ներայիսարհը հիանալիօրէն լուսաւորող,

Թէ՝ իր քերթուածները հրատարակուած են մահէն  
ետք միայն եւ բանակալութեան սատանին մէջ, որով  
երկար ատենի մը համար անոնց մէկ մասը, հայրենի-  
քին ու ազատութեան նուիրուածները, մնացած են ան-  
տիպ։ Ու նաև այսօր, բոլոր ժամանակներու ամենէն  
անարդ ու զագի՞ր բանակալութեան, Առբէրդային կար-  
միր երկինքին տակ այս տարի հրատարակուեցաւ ար-  
տաքինով գեղեցիկ ու շքեղ զիրք մը, որուն մէջէն սըր-  
բապիղծ ձեռքեր անհետացուցած են Դուրեանի նոյն ազ-



գայինական բանաստեղծութիւնները, այս մինչև արիւնին յետին կաթիլը հայ ու հայրենասէր քերթողին դիմագիծը շարափոխելու միամիտ ու ծիծաղելի՝ ինքնախարէութեամբ:

Արդարեւ, կարելի էր զեղջել այս բոլորը, նոյն իսկ լոռութեամբ անցնիլ իր ընտանեկան պարագաներուն, միջազայրին, զբազումներուն, ձեռնարկներուն վրայէն, առանց մեծ թերացում մը ունեցած ըլլալու, բայց անքաւելի մեզանչում մը պիտի ըլլար անշուշտ և Դուրեանի յիշատակին նետուած մեծագոյն նախատինքը, լայն ու ալիքաւոր զիծերով չընդդժել՝

Թէ այս հանճարեղ Շոխակլը, հիւանդկախ ովատանին ու քերթողը մահերգակ, դէպի անմահութիւն իր խոյանքին մէջ և դէպի իր սիրած աղջիկը թեւարեկ ու եղերական թոփչքին ատեն, կեանքի ու մահուան ահաւոր հոսանքներու խաչաձեւումին մէջանդ՝ ուր բռվանդակ տիեզերքը չ'արժեր հատի՛կ մ'իսկ աննշան աւազի, կ'ըսեմ՝ այս աղքատ, չսիրուած ու աժգոյն աըդան, պահ մը թողլքեց իր հոգին լեցնող բոլո՛ր երազները, մոռցաւ իր էռթեան իմաստն իսկ եղող ենթատեսիլները՝ Սէրը, Բնութիւնը, կեանքն ու Արուեստը, անգա՞մ թոքերը կրծող զէրքը, և հուսկ շունչով մը ազադակեց, որպէսզի մենք երկիրածութեամբ խոնարհինք և պլուխ ծոենք իր պարզունակ այլ աստուածօքէն խորիմաստ պատգամին առջեւ.—

Հետ մարդկութեան մէկ ուսր զո՞ւ՝

Հայրենի՛ք մը ունիմ քուառ.

Չօգնած անոր՝ մեռնիլ աննեան

Ո՞ն, այս և սոսկ զաւ ինձ նամար:

## ՅՐՔՈՒՅԻՆ

ՄԵԼԿՈՅ և բոցավառ և նորիզոն,  
Կառք մը կ'անցնի դագաղի պէս յամրճնաց,  
Գեղունի մը ընկողմանած տռփէ նոն,  
Վերջալոյսի աղջի՞կ մ'է սա. ո՞վ Առտուած.

Եթէ նայի,

Կ'ըսես—Հիմա կը մարի:»

ՄԵՂՐԱՄՈՒՄ անդրիանդի մ'է նանգոյն,  
Ի՞նչ դալկահար... կարծես նաջաղը վառէ  
Պատան մ'է նուրբ ներա վարդիկը դժգոյն.  
Առտուած զնէ զոյզ մ'այերովն կը վառէ.

Եթէ ժըպտի.

Կ'ըսես—ո՞ն նիմա կ'անցնի:»

Նայիլ կ'ուզէ, բայց աւելի կ'նուաղի,  
Միւրը խունիի պէս կը միսա՛յ սիրավառ,  
Նէ ողերու՝ բոյերու և քազունի,  
Խոնչ քիրեռնիկ մ'որ կը խնդրէ ծաղկէ քառ.

Եթէ տարծի,

Կ'ըսես—նիմա կը բռչի:»

Լանջն է յուզիալ նվկեանի մը նման.  
Կ'ուզէ սիրել... նամբոյրի մ'նես նուաղիլ,  
Մաշիլ, խամրիլ, խանջած ընկնիլ գերեզման,  
Փամել սիրոյ կրակի բածկին նուսկ կարիլ.

Եթէ սիկնի,

Կ'ըսես—նիմա կը բռնկի:»

ՄԵՐԻ մեղո՛ւ, ինչպէս կոչեց Լամարթին.  
Արուն ծծած ծաղիկը՝ սիրս, մեղրն է սկր.  
Սո կոչեմ զնէ կօյս՝ որուն սիրսն է երկին  
Աննուն սիրոյ որ նորիզոն չունի դեռ.

Երե խօսի,  
Կ'ըսես հիմա կը նատնի»:

Նե կը վառի, մի՞ւս կը վառի, չը նատնիր  
Տրնանկ կը նոց տանուն վառած նրազին պէս,  
Ասդեռու նման զիւեր սիրե՝ փողփողիլ.  
Կրակ մ' է փրած կողէն սիրոյ բացազէս...  
Թէ խսկ մեռնի,  
Կ'ըսես—հիմա կը ծնի»:

## Ի՞նչ Կ'ըսես

Ինձի կ'ըսեն—«Ինչո՞ւ լուռ ես»—  
«Ո՞հ, միքէ բառ կամ խօսք ունի»  
Արտալոյսը որ կը բոքնիլի,  
Զի անհուն է ան ալ ինձ պէս»:


Ինձի կ'ըսեն—«Միտ տխուր ես»  
«Ի՞նչպէս չըլլամ. մեկիկ մեկիկ  
Թօրափեցան գլխուս ասդիկիք...  
Արտալոյս մը չանցաւ սրտէս»:

Ինձի կ'ըսեն—կըրակոս չես,  
Լընակի մը պէս ես մեռած,  
Դալկահա՛ր դեմքը ու նայեցուած.—  
«Ո՞ն յատակն են իմ փրփուրներս»:

Ես ինձ կ'ըսեմ—ծամդ է նասեր,  
Քու եկրորդ սեւ մօրդ զընա գոգ  
Գերեզմա՛ն, հո՞ն զտնես դու լոկ  
Վարդեր՝ բրբառն՝ բոիչ ու ասդեր...»



ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ  
1886-1908



100-600-100

Երկու ոխերիմ թշնամի ունի հայ բանաստեղծութիւնը.—թուրքը և թոքախաը։ Զո՞յք այս պատուհասները, մէկը միւսէն անողոք ու անկուշտ՝ և մզնաւանաշի մը պէս չոքած են վերջին դարու արեւմտահայ գըրականութեան վրայ և ի մասնաւորի այն ածուին, ուր կը բացուի հրաշքին ծաղիկը՝ բանաստեղծութիւնը։ Ուսերմերը որ կը յորդին մեր ցեղին օրնալիր արգանգէն գուրս, բեղմաւորութեան հզօր ու կշռաւոր ալիքները որ կը թաւալին արմենական մաքուր ու քաղցր արիւնին ճամբաներէն, և նորոք կեանքի տաք ու եռուն աւիշը որ խայտանքով կը պտուտքի մեծ տեսսիլքներու յաճախանքէն դողահար սիրտերուն մէջ, դատապարտուած են, որոշ բարձրութենէ մը անդին, ըլլալու ծո՛ւխ կամ փոշի ինայուած է միայն աղկազկ, հասարակ ու անազնիւ տեսակի բոյսերուն։ Անայուած է խեզներուն, անտաղանգներուն։ Մեծերը, անոնք՝ որ իրենց լուսեղ ծնունդներուն օրէն իսկ սրտերնուն խորը զգացած են խլրառումը յաւիտենական խռովքին, չընչին բացառութեամբ, խուսափուկ կրկներեւոյթներունման անցած են մեր այս ցաւ ու նզո՞վք աշխարհէն, արագ, յեղակարծ։ Դարանակալ թաթ մը իջած, ջնջած է զանոնք երազի մը պէս՝ որ առ յաւէտ պիտի թաղուի անդուհանքին մէջ զիշերի մը խաւար, փրփուրի մը պէս՝ որ պիտի ծեռուի հբատոչոր աւազէն...

Ու երազնե՞ր, նաև իրենք՝ այդ եղեռաբախտ քեր-  
թողները։ Իրարմէ աարբեր՝ հոգիի սլացքով, մտածումի  
աշխարհով ու ջիզերու ուժվեականութեամբ, բայց ճա-  
կատապրականորէն իրարու հարազատ ու բախտակից՝ ի-  
րենց տարածամ շիջումով։ Արիւնի դոյն բարակ երիդ  
մը միայն կը բաժնէ անոնց շարքը երկուքի։ Մէկ կող-  
մէն կուգան անպատանք, խոշտանգուած մարմիննե-  
րով, անրագործ դաշոյնը դեռ կուրծքերնուն եւ ապրե-  
լու աենչը իրենց անուշ աշքերուն մէջ՝ վարուժան,  
Սեւակ, Սիամանթօ... Անոնց քովէն, ճերմակներու  
մէջ կ'առաջանան քամուած ու խարխուլ ձեւեր, չոր;  
արիւնախտան ու ոխակալ հազ մը շրթներուն՝ Դուր-  
եան, Մեծարենց, Տէրեան, Զարիֆեան... .

Անոնց, այդ հալածական ու զրկուած գոյութիւնն-  
երուն համար, հարկ է որ ծնունդի և մահուան իւ-  
րաքանչիւր թուական շարժէ, փոթորկէ ու վարարէ՛  
մեր համակրանքին աւազանները։ Պէտք է յիշել զա-  
նոնք լճակի մը ափին, դաշտի ճամբու մը վրան հոնդ-  
չող հանդարա հիւղի մը սեմին, մանիշակազոյն լեռնե-  
րու կուրծքին, կամ փուլերուն առջեւ Պատլազէքի մեծ-  
վայելուչ սիւներուն... .

Լուսցաւ արդէն մահուան քսանինդամեակը անոնց-  
մէ մէկուն։ Տղան, որ իր քնքոյց հասակին շուքը կ'ան-  
ցընէ մեր մտածումէն, նման է զունաթափ բաժակով  
այլ բառականին զօրաւոր օօղունով կակաչի մը, որուն  
թերթերը հովին դէմ կը սրսիան, կը թափին։ Հակա-  
սութիւնը այս պատկերին, հարազատ ու անդրագարձ  
ցոլացումն իսկ է Մեծարենցի առոյզ, կայտառ պատա-  
նութեան և անոր յաջորդող կանխահաս թուլութեանն  
ու հիւծախտին։ Պայծառ ու խնդացող էր Մեծարենցի  
հոգին և իր զիւղին ազքիւրներուն պէս մաքրափայլ ու  
վճիռ։ Պրելու ակսած օրէն մինչեւ ահաւոր ախտին

յայտնութեան թուականը և նոյն իսկ թոքերէն բարձրացող արիւնի ցայտքերէն ալ յետոյ. Մեծարենց մնաց կեանքին ու աշխարհին բարութեամբ ու սիրով նայող նոյն լաւատես ու լուս տղան: Ծատ ուշ, գերեզմանին զուռը հասնելէն ետքը միայն, կասկածին ու յուսահատութեան թոյնը կաթեցաւ հոգիին մէջ, երբ այլեւս անկարող էր շեղեցնելու անոր ներչնչումին ընթացքը. երբ մանուանդ, ա'կն իսկ մօտ էր ցամքելու...

Միալ մը, խոշոր սխալ մը կը մշուշէ աչքերը բոլոր անոնց, որ ճիգ կը վատնեն ճշգեյու Մեծարենցի տեղը հայ զրականութեան մէջ: Իր վաղաժամ մահը ստեղծած է աննիշդ այն ըմբռնումը՝ թէ Մեծարենց, որպէս զուտ քնարերդակ բանաստեղծ, և իրրեւ այդպիսին, կնանքի և սցեղծագործութեան անբաժանելի, սերտ կապակցութեամբ, տեղ կը զրաւէ միւս վաղամեռ քերթողներուն քով և կ'արժէ քաւորուի միայն համապատասխան զեանի վրայ: Անմիջապէս կ'ընդգծննը, որ ճշգումի այս փորձը չի՛ մեկնիր հայ զրականութեան մէջ Մեծարենցի ունեցած արժանաւոր պատուանցանը խախտելու կանխակալ որեւէ զիտումէ: Ընդհակառակը, ատով Մեծարենցի գործը կը զառնայ աւելի ամուր, մնայուն: Այս բանաստեղծը պէտք է զնահատել ինքն իրմով, առանց կողմնակի հանգամանքներ նեկատի ունենալու, առանց իր երիտասարդ տարիքը, հիւանորկախ կնանքն ու յանկարծական մահը օդնութեան կանչելու: Մեծարենց պէտք չունի յաւելուածական այդ նպաստին: Անիկա մեզի կը ներկայանայ համարծակ ու բացնակատ և իր զործը անվախօրէն կ'երկարէ մեր առարկայական գատումին: Մեծարենցի զրական գործունէութիւնը. որքան ալ կարն ժամանակաշրջանի ծնունդ և սահմանափակ ու ինքնապոհ որոնումներու արդիւնք՝ զերծ է սակայն մեկնումի սարսափէն ու անբացակայ մահուան

գոյն վերջալոյսներու անեայր տիսրութեամբը օրօրուող ջուրերուն վրայ, վերահաս ուրականին տաք շունչը ծնող աւազներուն մէջ... կեանքի բոլոր երեւոյթներուն ու բնութեան բոլոր ձեւերուն տակ: Բանաստեղծութիւնն է ծաղիկը՝ որ միայնակ կը սրսփայ աշնան շունչն, բանաստեղծութիւնն է դաւաթ մը գինին, որ խելօք կ'երազէ սեղանի մը վրայ ու վշտաբեկ զոյգ մաշցերու յանդիման, ազդիկ մը որ կ'անցնի մազերը արձակ ու նայուածքը լուսաշող, և վայլուն, մաքուր ու երգեցիկ դոյներով ինքնաշարժ մը, որ համաշափ ու ներդաշնակ հոընդիւնով կը քերէ լերան մը կողը, օձագալար ու կպրազօծ նամբաներէն... .

Ու բանաստեղծ է նաև սա տղան, որուն կթուտ ծունկերը զինք կը տանին հեռո՛ւ կեանքի աղմուկէն, քաղաքներու բթացնող տենդէն ու բազմապլուխ կիրքերէն՝ թողլքուած ցանկապատի մը տակ վախով զլուխ բարձրացնող վայրի ծաղիկի մը քով, որպէսզի կամա՛ց, դաւաճան ու անգաղտնապահ ականջներէ ազատ, կարենայ շնչալ իր ծածուկ սէրը.—

Դիսե՛ս, ծա՛ղիկ, անունն ի՞նչ է  
Դոդին՝ որ մեզ տուաւ նովիկ  
Ու ձայնին որ զիս կը կանչէ...

Պիտի փնտուէ՛ անիկա այդ ձայնին անունը, ազանաւոր ու լալազին հարցումներ պիտի յանձնէ հովերուն, եւ պիտի մնայ յաւիտեան մինակ, յաւիտեան անտէր: Ու օր մըն ալ վաղածանօթ ու սիրելի ձայնը պիտի մերձենայ, պիտի շոյէ իր երեսները պազ ու սառուցիկ շունչով. և երբ զլուխը բարձրացնէ, տեսնելու, զրկելու համար այնքա՞ն տենչալի ու եթերային այդ էակը, աչքերուն դէմ պիտի գտնէ չոր ու ծաղրող կմախքը մահուան... Յայնժամ պիտի պարզէ թեւերը Արեւին, և սիրտ բզկտող ձայնով մը պազատի:—

խամբեցնող յաճախրանքէն։ Ասզագ ու բեղմնաւոր աշխատանքին, հետեւողական ու յարաւեւ մշտկումին ճի՞զն է իրը՝ կառարելութեան ճգտող ու անոր իրական դիտակցութեամբը։ Բանաստեղծ մը որ ունի լիակատար ու նշգրիտ ըմբռնումը իր կարողութիւններուն ու կարելիութիւններուն։ Գիտէ՛ իր արժէքը։ Ապահովաբար, նուազ հանճարեղ քան Դուրեանը, որ դրեթէ օրհատական ճգնաժամի մը մէջ գուրս նետեց իր հոգին, բայց աւելի յզկուն ու արուեստագէտ՝ Մեծարենց ամեն բանէ վեր կը մնայ հարազատ ու իսկական բանաստեղծ մը։

Հետեւաբար, կազապարուած, ձեւ ու տարազ հազած բատերով, պատկերներով կարելի չէ ցայտեցնել անոր ներքին գէմքը։ Ի՞նչ է բանաստեղծին հոգին, սիրտը, կամ ի՞նչ է բանաստեղծութիւնը ինքը։—

Սիրսօ՛ բո՛ց մը մթնաղին մեջ անհետ...

Կապոյտ, թերեւև վարդագոյն, թերեւև կարմիր բոց մը և ուրիշ ոչինչ։ Խաւարին մէջ կամ լայնաշերտ թախիծին, կեանքին դիմաց և հատցնող վիշտերուն, անիւ կա կ'երկարէ իր սիրտը, բոցէ աննշան լեզուակի մը մերձ ի շիջում գալարներով, ու կը մնայ անոր դէմ բերանաբաց, հիացիկ։ Կը դիտէ իր սիրտին յուսահատ ցնցումները մթնշաղին մէջ և այդ գեղեցիկ մահացումին առջեւ, կը մոռնայ պահ մը թէ ի՛ր իսկ կեանքին է որ այդպէս լուս կը հատնի։

Բանաստեղծութիւնը գո՛ւրս է մտքին ու գատողութեան գծած կանխարգելիչ պարունակներէն, գաղափարներու և զիրքերու ծանր ու մայրօրէն յզի իմաստութենէն։ Բանաստեղծութիւնը չի՛ բնակիր միայն բառերուն զիրկը և ոչ ալ յաւիտենական սոխակին ձայնին ու գեփիւռներուն մէջ։ Հո՛ն է բանաստեղծութիւնը, արծակ ու խազաղաւէտ գաշտերուն զիրկը, մնդրի

Նողա՛, ռողա՛, բարի՛ արեւ, նիւա՛նդ եմ...

Ե՞րբ սակայն Աստուծոյ արեւը բարի եղած է տկար-  
չաերուն ու հիւ անզներուն համար։ Բա՛րձր է արեւը,  
շա՛տ բարձր՝ լսելու համար ոգեզար բանաստեղծի մը  
կարապի երգը։ Սակայն թշուա՛ռ տղան պիտէ թէ իր  
կոչերը պիտի անցնին գուր ու անհետեւանք, պիտէ՛  
թէ ամրողջ երկրագունաը թիւցնող արեւը, անկարո՛ղ  
է բռւժելու իր պղտիկ մարմնին պղտիկ ու վիրաւոր  
սիրաը։ —

Կոկիծ կայ որտիս մեզը վիրաւոր  
Ու արեւին լո՛յսն անզամ չի բռւժեր.  
Խորունիկ ու ցաւոս մորմոխում մը որ՝  
Ա՛ն, պիտի լայննա՛յ երբ իջնկ գիշեր։

Ունենալէ ետք պիտակցութիւնը իր վէրքին անբու-  
ժելիութեան, զգալէ ետք գահակէժ մերձեցումը անխու-  
սափելի վախճանին, Մեծարենց կը քաշուի ինքն իր  
մէջ, կը կծկուի, կը պղտիկնայ, կ'ապրի՝ իր մտածու-  
մին ճիգերով կառուցուած երազէ աշխարհի մը մէջ,  
մեկուսի, կարուած բոլորէն։ Առանձնութեան, լուս-  
թեան ու անզորրութեան երգիչն է Մեծարենց։ Իր ան-  
քուժելի ցաւը, կարծես հրաշալի եղբայրակցութեամբ  
մը կը հաշառուի. կը նոյնանայ իր էութեան հիմնական  
տարրերուն և շաղախուելով անոնց հետ, կը ըս-  
տեղծէ ներքին գիմապիծ մը՝ բացառիկ ինքնուրոյնու-  
թեամբ՝ ուր յատակօրէն կարելի չէ աւեսնել ո՛չ վիշտ,  
ո՛չ ուրախութիւն կամ ձանձրոյթ։ Ու գիպուածի ար-  
գիւնք չէ և ոչ այ բնախօսական անկարողութեան հե-  
տեւանք՝ որ Մեծարենց չճանչցաւ սէրը։ Կեանքէն ըզ-  
գացած վախւը ժամանակ շառւաւ իրեն մտածելու սիրոյ  
հանոյքներուն ու. կիրքի յորմանքներուն վրայ։ Ապրե-  
ցաւ անանձնական, չըսէլու համար վերացական կեան-

քով։ Ատկէ՝ իր բուռն սէրն ու անսահման հիացումը դէպի մեծ Մոնազնը՝ Նարեկացին։

Մեծարենց պաշտամունք ունէր դէպի դիւղն ու գաւառը։ Թերեւս իրեն էր վիճակուած թարմ ու առոյդ պատուաստով մը վերակենդանացնել քիչ մը քաղքենիսկան հակումներ ունեցող մեր բանաստեղծութիւնը։ Հիմնել գաւառական առոյդ գրականութիւն մը։ Ոչ ի հարկէ սամիկ, տափակ ու անհասկնալի բառերով խընողուած այն գաւառի գրականութիւնը», որուն համար յեզու կը շաչեցնէին Պոլսոյ թերթերը ատենին։ այլ դիւղի պայծառ երկինքին պէս յատակ՝ ու խաղաղ ջուրերուն պէս ցորացիկ այն գրականութիւնը՝ ուրկէ պատկերները կ'անցնին առանց ստուերի, թափանցիկ կամ անթափանց մշուշներու։ Եւ Մեծարենցի քնրթըւածները հարուստ են դիւղական հարազատ պատկերներով, թէնու՝ տեղ տեղ այդ պատկերները կ'աղարտըւին և զոհ կ'երթան նմանահնչիւն բառերու երաժշտականութեան։

Կարելի չէ անվերապահ ըսել՝ թէ մարգ առաջին ընթերցումով կը հաղորդուի ու կը սիրէ Մեծարենցը։ Մանաւանդ, գասական ճաշակի վրայ մարզուած եւ զգացումի անկեղծութեան հետ քիչ մըն ալ արթայայտութեան ձեւի պարզութիւն փնտառդ մէկը, պիտի չուշանայ ձեւապայտութեան և հոգտորականութեան մեղքը բեցնել Մեծարենցի ուսերուն։ Արգէն իր վերազանցուքն ինքնատիպ խառնուածքը և մշակումի պատրուակին տակ շատ յաճախ փնտառուած, գունաւոր։ և ի՛բապէս հոգտորական դարձուածքները, շողջողուն պատկերները՝ որ տեղ տեղ կը հասնին անորոշին սահմաններուն և հկապոյտ յածումներուն՝ աւելի եւս կը շեշտեն այս բացասական կողմը, որ չենք կրնար անտես թուղուլ, որքան ալ մեր մօտեցումը ըլլայ դիւրահաճ եւ

բարեացակամ։ Առանց խորհրդապաշտ մը կամ ոռմանթիկ մը ըլլալու, Մեծարենց, յաճախ միեւնոյն քերթըւածին մէջ կը փորձէ երկու դպրոցներուն ալ ծայրայեղութիւնները, առանց կարենալ պահելու անոնցմէ մէկուն տիրական ուղղութիւնը։ Կը ստեղծուի անորոշութիւն մը, որով եթէ կ'ուզեն սմանք պարզեւառորել Մեծարենցը հոսանքի մը հետեւած չըլլալու բարենիշով, միւս կողմէ, շատ իրաւացի եւ լուրջ պահանջ մը՝ բանաստեղծութիւնը զոհ չգարձնելու բառերու եւ պատկերներու քմայքին՝ Մեծարենցի գործը կրնայ առնել ծանր կասկածի մը տակ։ ներշնչումի անհարազատութեան և լեզուի արուեստականութեան կրկնակ ամբատանութիւններով։

Դժբախտաբար, կամ աւելի ճիշդը բարեբախտաբար, սահմանափակ աեղը թոյլ չի տար անդամահատական վերլուծումի և թուղական փաստարկութեանց։ Անհընար է նաև տալ Մեծարենցի կարճ կեանքին կարճ պատմութիւնը՝ քանի մը լայն երեսներով։ Երկու քերթոււած՝ հարիւրի հասնող իր երգերէն և հիացումի թօթովանքներ՝ անոր քաղցր յիշատակին։

Ինչ ալ ըլլան վիճելի կէտերը Մեծարենցի գործին մէջ, իր քերթոււածներէն՝ որոնց բարձրապոյն արժէքը կը մնայ թաւշային։ Փափուկ լեզու մը և ներշնչումի ու պատկերներու առատութիւնը՝ կրնանք գուրս քաշել տասնեակ մը էջեր, որոնք մի՛շտ պիտի մնան մեր ցեղային հարստութեանց գանձարանին մէջ, իրենց անկեղծ ու ջերմ շունչով և զգացումի ներդաշնաւոր զեղումով, վեր՝ անցաւորին պայմանէն։

Գիւղի զաւակ, զիւղը ուժգնօրէն սիրող եւ անով խանդավառ՝ Մեծարենց իր այդ քանի մը քերթոււածներով կուտայ զեղջուկ այնպիսի յաջող պատկերներ՝ որոնք կը կազմեն նոյն սեռի հայ բանաստեղծութեան ամենէն։

սէրովը գէպի գաւառը, Մեծարենց տակաւ պիտի լեզ-  
ուէր աւելի ընդհանրական ներշնչումներով: Ծեղին ձայ-  
նը սկսած էր արթննալ իր մէջ ու ինք պատրաստ էր  
փորձելու դարձակէա մը՝ անձնականէն գէպի ազգա-  
յինը: Գաւառը, և այդ ճամբով ալ հայրենիքն ու անոր  
կուպուած կամ անկէ քակուած ազատութիւնը՝ պիտի  
լեցնէին իր սիրով, տեղաւորուէին հոն ու ծնունդ տա-  
յին նո՛ր գործերու, եթէ արեւի այն քանի մը շողերը,  
որոնց պէտքն ունէր, չզլացուէի՞ն իրեն:

Բարեկամմերը կը պատմեն, եւ նոյն խոկ յիշողու-  
թեամբ տոզեր մէջ կը քերեն, ցոյց տալու համար թէ  
վերջին օրերուն, իր հայրենիքին ու ժողովուրդին զի-  
ձակը ուզգակի կը առաւպեցնէր Մեծարենցը եւ զրել  
կուտար, իր սեռէն հիմնապէս առքերը եղող հայրենա-  
սիրական ու կրակոտ քերթուածներ: Ասկայն ստիպ-  
ուած է փնացնել այդ թուղթերը, բռնակալութեան ասր-  
սափին տակ, որ մօտ էր չքանալու: Մեռու՝ օմ. սահ-  
մանազրութենէն քանի մը շաբաթ առաջ, այնքան ե-  
րազուած շազատութեանց արշալոյսը չողջունած: Վը-  
րայ հասնող քաղաքական թոհութոնին, յաղթական ցոյ-  
ցերու և սրտաբուխ բաժականառերու զուարթ ազմու-  
կին մէջ զրեթէ մոռցուեցաւ իր անունը՝ տարիներ զերչ  
երեւան գալու համար աւելի փայլուն ու առինքնող:  
Այսօր Հայաստանի մէջ կը հրատարակեն իր ամբողջա-  
կան գործերը և կը պատրաստուին տօնելու մահուան  
քսանէինգամեակը: Կ'երեւակայեմ, թէ անոնց մարք-  
սիստական կաղապարէն ի՞նչ ձեւով դուրս պիտի գայ  
մեր խե՛զն Մեծարենցը: Բայց երբե՛ք պիտի չկրնան-  
ծածկել ազաղակող փաստը:

Քանընդ տարիներ անցած են Մեծարենցի մահ-  
ուան լուականէն: Ժամանակի աննշան երիզ մը, որ  
սակայն իր ծրարած մեծ ու անպատճելի գէպքերով,

ջարդի, աքսորի և պատերազմի խելայեղօրէն իրարու յաջորդող գրուազներով աւելի ծանր կը կշռէ քան դար մը, դարեր։ Ու զեռ, երբ շղթայազերծուած չէր մնե եղեռն։ մրբիկը և անէծքի խորշակը չէր անցած անապահներէն, Մեծարենց, կարծես երբայական յայտնատեսութեամբ մը կ'երգէր։

Քո՛յր մօտեցո՞ւ իմ ձեռքին  
Ասուածաբը՛ցն երացան,  
Զի ամեն բան ինձ կրկին  
Կը յիշեցնէ վրէմն արեան...

Արիւնի վրէմ, հրացա՞ն, որո՞ւ, Մեծարենցի՞ն, մը-  
շուշներու և մարմաշներու այդ թափանցիկ տղո՞ւն քով,  
պիտի քրքջան բոլոր անոնք՝ որոնց կաշին ամուր պաշտա-  
պանած է զիրենք ձմբան զիշերներուն, եզերախարշափ  
նոնանտառներու խորունկէն անցնող սուր ողբին դէմ  
որ մեր ցեղին ու ստնահարուած հայրենիքին վրէմի  
կա՞նչն է սրբազնան . . .

Կը կրկնեմ, ու այս՝ Մեծարենցին, աւելորդ ան-  
դամ մըն ալ յեզեղան չըլլալու համար այն չքեզ ու ա-  
նառարկելի ճշմարտութիւնը՝ թէ հայրենիքն ու անոր  
կապուած վրէմի զգացումը՝ սիրոյ պէս աշխարհակալ եւ  
աղօթքի պէս երկիւղած՝ բնակիչ են ամեն հոգիի  
մէջ։ Այսպէս էր Դուռեանը, այսպէս էր Տէրեանը, Զա-  
րիֆեանը, այսպէս է ինքը՝ Մեծարենցը։ Ու այսպէս,  
և մի միայն այսպէս կրնան ըլլալ մաքուր արիւնի եւ  
հարազատ ծնունդի տէր հոգիները, բացի ապազայ-  
նացած ստահակներէն եւ մօրուսաւոր ու կասկածելի  
վարդապետութեանց վաշխառուներէն։

... Ու հիմա, ոգեկոչումի այս խոր պահուն, երբ  
մտածումիս մէջ կ'ուզեմ կանգնեցնել Մեծարենցը, իր  
բարակ, գողգղացող մարմնովն ու սիրելի հասակով,

բարախուն ու ապրուած է ջերը : « ՀԱՅԻ ՇՆԵՐՈՒ շարքը ,  
և ի մասնաւորի ու շիւղը , կառուցուածքով ու ներքին  
իմաստով , հարազատ մէկ ճիշն է կարծես հիւրասէր հայ  
գիւղացիին : Քիչ անգամ մեր ցեղին հիմնական առաքի-  
նութիւնները այնքան անակնկալ ու ինքնեկ կ'ելլեն  
մէջտեղ , ինչպէս կրցած է տալ Մեծարենց : Բայց միշտ  
զգալի է իր ընարած բառերուն հետ քիչ մը երկար խա-  
ղալու այն մոլութիւնը՝ որ կը յատկանչէ Մեծարենցի  
արուեստը :

Արգար ըլլալու համար , պէտք չէ մոռնալ , որ Մեծա-  
րենցի ժամանակը ապերախտ չգտնուեցաւ իրեն հան-  
դէալ : Եթէ զեղչենք բոլոր ժամանակներուն համար ալ  
անխուսափելի մէկ երկու աննշան մարդոց կատարեալ  
խաչակրութիւնը անոր զէմ , մնացածը զրկարաց ընդու-  
նելութիւն և անկեղծ հիացում է միայն : Գրական աշ-  
խարհը խանգավառութեամբ ողջունեց Մեծարենցի երե-  
ւումը , իր շատ մը թերութիւններով , զեռ մինչեւ այսօր  
ալ վիճելի բոլոր յանդզնութիւններով : Պոլսոյ մտաւորա-  
կանութիւնը , անգամի մը համար գոնէ , բնազդական ի-  
րառեսութեան հետ ունեցաւ սուր հոտառութիւն մը եւ-  
նկանց տաղանցը որ կը ծլարձակէր : Նշանակելի՞ է այս  
պարագան : Ոչ մէկ հեղինակ , իր շրջանէն գուրս , չի մը-  
նար նոյն բարձրութեան վրայ : Կա' մ յետագայ նրբացած  
նաշակները , խստապահանջ արուեստն ու քննադատու-  
թիւնը կ'իջեցնեն զայն աւելի վար մակարդակի մը վրայ  
և կամ , ընդհակառակը . կը գարմանեն ժամանակներուն  
անիրաւութիւնը : Արդ , պարագան աւարքեր է Մեծարեն-  
ցի : Անիկա կը մնայ հոն՝ ուր զետեղեց զինք իր ժամա-  
նակի քննադատութիւնը և աւելի բարձրացնելու փոր-  
ձերը կրնան տալ բոլորովին չսպասուած ու անակնկալ  
արդիւնք մը ...

Ուրիմն , զնահատուած շրջապատէն եւ անկապտելի

անմենինելի այլ խորիմա՛ստ առեղծուած՝ չեմ տեսներ  
ոչ հիւզի մը մը առջեւ գրկաբաց կանգնող ու զիշեր-  
ւան խորհուրդը ծեռզ պարմանին, և ոչ ալ զուքրիկ, ան-  
նըշան ծաղիկի մը անունը հարցնող բանաստեղծը մա-  
համերձ: Ինչ որ կայ հոն, մտածումիս մէջ, քայքայ-  
ուած ու ազնուական ձեւերով, խելօք ու արի նայու-  
ած քով տղայ մըն է, որ ուժաքամ մատներուն մէջ կը  
զարձնէ երկաթի պազ շեզը մը ու կ'երգէ.

Գոյր, մօսեցո՛ւր իմ ձեռքին  
Ասուածաբո՛ցն նրացան

\* \* \* \* \*

## ՍԻՐԵՐԴ

Դիւերն անոյշ է, զիւերն նետագի՞ն,  
Հաւիտով օծուն ու բալասանով.  
Լուսեղեն նամբեն ես կ'անցնիմ զինով  
Դիւերն անոյշ է, զիւերն նետագի՞ն....

Համբոյբներ կուգան նովեն ու ծովեն,  
Համբոյ՝ լոյսեն որ չորս դիս կը ծաղկի,  
Այս զիւեր Ֆօն է նոգւոյս Կիրակի՛,  
Համբոյբներ կուգան նովեն ու ծովեն:

Բայց լոյսն իմ նոգւոյս ֆիշ ֆիշ կը մատի՛  
Երբունին են ծարաւ միակ նամբոյրին....  
Ցնծագին զիւերն է լոյս ու լուսին՝  
Բայց լոյսն իմ նոգւոյս ֆիշ ֆիշ կը մատի...:

## ԿԻՐԱԿՄՈՒՏՔ

Յուսիկ փախչող իրիկուան ծիրանի լոյսն է զրւարք...  
Ռոկի թելեր՝ պլլրւած խունկի բաւիս մըսուսին.

Կապոյց ծոպեր, ծիածան, ծրփուն ձայներ, միստք վարդ  
Լոյսէ արցունք մոմերու՝ որոնի հանդարտ կը մատին:

Խունկի ծարաւ իմ նոզիս կը ծրծէ պահն այս հանդարտ  
Ռոկեկրակ աշխերով բուրվառներն երբ կը նօնին.

Գակուցում մը նոզեգրաւ նոն կը բողու զիս անքարք,  
Կը զգամ համբոյն իմ նոզիս պարուրող բիլ մարմատին.

Մեղեսիկի երանգներ կ'օծեն պարոյրը խունկին.

Խորհուրդին ևմ ծերադիր բազուկները խաչանիս՝  
Ռւ կը սպա սեմ որ ծազի նոզւյս պայծառ. Կիրակին...

Զաներն նիմակ կ'երազե՞ն համակ զիւմրիւք ու բարչիս...

Կամարներէն, խորանէն կը ծազին լոյս ու ծիծադ.

Հոզիս ժիշ ժիշ կը բաղուի անուրջին մէջ այս շննադ:

Յուսիկ փախչող իրիկուան ծիրանի լոյսն է զրւարք...

## ԻՐԻԿՈՒԱՆ ԻՂԶ

Իրիկուան մեջ անհետելու յոյսն ունենալ,  
Եւ յանձնը իլ նուրբ կածանի մը հմայքին,  
Խորխի մը պէս բողութ ձանձրոյքն ու յափրանքն ալ,  
Եւ անդուրով ուասմուհանն նիւանդ նոզին:

Ու լոյսերո՞վ պարածածկել նիւանդ նոզին.  
Քոյր ունենալ ջուրին կարկաչն ու կապոյս բալ,  
Եւ ունկնդրել նամքրուն եռվող սիւքին,  
Մեծ բաղցրուրեա՞ն մը խառնը իլ, եւ մենանա՛լ:

Ընկերն ըլլալ ցուեններուն . մրգաստանին  
Դուռը բանալ զաւկի մը պէս, մըտեմօրէն,  
Ու բողուլ որ տահարիկներ բգին տանին  
Թեւսպարփակ՝ լայն լըռուրեան մը համօրէն:  
Հան որջասփիւռ ծառերուն նետ եղբայրանա՛լ.  
Տարփո՞ղն ըլլալ ծաղիկներուն ծովածաւալ  
Իրիկուան մեջ՝ անհետելու յոյսն ունենալ...:



ՎԱՀԱՆ ՏԵՐԵԱՆ  
1885-1920



**Ա**հան Տէրեան, դալկացող յիշատակներու եւ  
ախրակոծ աշուններու այս մղայլ երգիչը, ծնան է Կովս  
կաս, Ախեալքալաք զաւատի Գանձակ գիւղին մէջ, 28  
Յունվար 1885ին։ Կանուխին կը զրկուի Մոսկուայի Լա-  
զարեան Շեմարանը, կ'աւարտէ յաջողութեամբ, որ մէ  
յետոյ կը մտնէ համալսարան ու կը հետեւի պատմա-  
կան-լեզուաբանական միւղին։ Դեռ հազիւ 23 տարե-  
կան, կը հրատարակէ քերթուածներու վտիտ հատոր  
մը՝ Մբեաղի Անուրջները։ 1912-ին հրապարակ կը հա-  
նէ երկրորդ ժողովածու մըն ալ և անկէ ետք կը զո-  
հանայ աշխատակցելով զանազան պարբերաթերթներու։  
Մահէն յետոյ, Խորհրդ։ Հայաստանի Պետհրատը երեք  
ստուար հատորներու մէջ ամփոփեց իր երկերը։ Տէր-  
եան կատարած է նաև շարք մը կարեւոր ու խիստ յա-  
ջող թարգմանութիւններ, ինչպէս Պատլէոի արձակ  
քերթուածները և Օսկար Ռւայլտի Սալօմէն, որ հրա-  
տարակուեցան առանձին հատորով։ Տէրեան մնուա-  
շտա կանուխ, հազիւ 35 տարիներ տպրած։ Իր մահա-  
ուան պատճառը թոքախտն էր, որ երկար տարիներ  
հիւծելէ ետք զժբախտ քերթողը, ի վերջոյ զզեանեց  
զայն 1920 ին, Ռուսիոյ Օրինապուրկ գիւղաքազաքին  
մէջ։

Անծանօթ մըն է Վահան Տէրեան արեմտահայ զանգուածին համար։ Մեզմէ շատ քիչեր միայն կը ճանշնան այս հոգիով, արուեստով ու կեանցով երիցս բանաստեղծ քնարակիրը։ Այս պարագան պէտք չէ՝ բացարել արեւմտահայոց այլամերժութեամբը զէպի արեւելահայ զրականութիւնը։ Վասնզի, հակառակ անոր, որ արեւելահայ պաշտօնական քննադատութիւնը երկար ատեն յամառեցաւ. Պարոնեանէն ու. Դուրեանէն զատ ուրիշ հեղինակ չճանչնալ Պոլսոյ փաղանզին մէջ, զարձեալ մեր բոլոր գաստղիրքերը լեցուն են կովկասահայ նոյն խոկ երկրորդական հեղինակներով, թէեւ, անյիշատակ ժամանակներէ մնացած աւանդութեան մը համաձայն, հայոց այդ հատուածը, զրական մարզի մէջ միջակութիւն չի հաշուեր։ Բոլորն ալ մեծ են, տաղանդուոր՝ օսլայուած օձիքի մը, սև փողկատի մը վեւերական վկայութեամբը և յաւիտենօրէն մաշիլ չը ճանչցող Նիրանիովը երանելի պօքին . . .

Ուրեմն, ցարդ Տէրեանի անծանօթ մնալը իրեն արգարացում կը բռնէ աւելի արտաքին, կամքէ դուրս պատճառներ։ Այսպէս, իր առաջին դիրքին հրատարակութիւնը կը զուգացիպի օսմն։ սահմանազրութեան հոչակումին։ Միամիա ու գերազանցօրէն վարակիչ, վերացնող խանդավառութիւններու շրջան մը, ուր շատ բնականօրէն, աիրող զէմքերը առաւելադէս քաղաքական գործիչներն են ու ճարպիկ զգիրք շինողները։ Տէրեանի երկրորդ գործը լոյս անսաւ համեմատաբար աւելի խաղաղ ատեն մը, բայց վերահաս պատերազմը թոյլ չառւաւ որ քննադատութիւնը երկար զրազի իրմով։ Այլապէս, նուազ մտահոգիչ մթնոլորտի մը մէջ, անկարելի էր որ նախապատերազմեան շրջանի Պոլսոյ առոյք ու կենսալից երիտասարդ մտաւորականութիւնը չեանօթանար Տէրեանին։ Անոր մահն անդամ, որ ա-

կան առաջինութենէն։ Մարդ ուղղակի սոսկումնախառն զայրոյթ մը կը զգայ տեսներով այն անորակելի խաղը, որ կարգ մը մարդիկ ներած են ինքզինքնուն և մեր լեզուն խաչած՝... սժողովրդական մօտիւների և սիմեթներից վրայ։

Եւ առանց խղճահարութեան կրնանք ըսել, թէ կովկասի մէջ, երկա՞ր ատեն էջ մը մաքուր հայերէն չզբուեցաւ։ Անոնց արձակը՝ իր մօմենեներով, նալիւցինացիաներով, շրագեսիաներով, և մաշած ոտանաւորը իր մարալներով, նիկեարներով ու ազիզներով, պահ մը սպառնացին նեխնէլ ու անպիտան բանի մը վերածնէ հայ լեզուն։ Փորձի համար վերցուցի կովկասահայ մեծագոյն պօէտին ամենէն սիրուած մէկ ոտանաւորը՝ Ռոսկան Ազրեր՝ որուն մէջ քսանէ աւելի անդամներ կրկնուած են թուրքերէն բառեր։ Կ'ըմբռնէ՞ք, կարճ չափով։ Քսանըլորս տողնոց հայերէն ոտանաւորի մը քսանէ՝ աւելի բառերը թուրքերէն... Եւ ասիկա եղաւ... ժողովրդական բանաստեղծութիւնն... .

Ահա ա՞յս համատարած թշուառութեան մէջ էր որ սպարեղ իջաւ Վահան Տէրեան։ Անոր երեւումը՝ լուս, համեստ եւ զերծ աղմկարար ցոյցերէ՝ նո՞ր սարսուև մը բերաւ հայ քնարին։ Դեռ մինչեւ այն ատեն մեզի անեանօթ էր Վէրլէնի, Պալէրի, Սամէնի և մէկ խառցով՝ ըԱնիծուած Թանաստեղծներշուն համայնատրով ու խորունկ վիշտը։ Տէրեան իր երգերուն հետ բերաւ այդ մեծ ու դժբախտ հոգիներուն բոլոր սարսուռներն ու տարաշխարիկ գինովութիւնները։ Հիւանդուտ, դըրեթէ ախտաւոր շունչ մը Վէրլէնէն, մշուշներու, անորոշ քմացքներու և մթասքօղ տեսիլներու կախարդական աշխարհ մը Պալէտէն և հեղ, ախրանուշ ու համակերպող շեշտ մը Սամէնէն։ Ու այս բոլորին հետքաւականին զտուած ու մաքուր լեզու մը։

Տէրեան գիտցաւ օգտուիլ նաև արեւմտահայ բանաս-  
տեղծութենէն։ Գիտակից ու խելացի մերձեցում մը  
որմէ զուրկ էին իր նախորդները, ինչպէս և յետնորդ-  
ները, անշուշտ՝ ի վնաս իրենց արուեստին, որ ջրախա-  
ռըն կաթի պէս երբեք չգիմացաւ քննադատութեան-  
քէսէ-լային։ Ու այդ շրջանի քերթողները, մակազա-  
տեղիին գաղջ ու երանաւէս հանդառութիւնը ճանչցող-  
ովխարներու անայլայլ հաւատարմութեամբը դիմեցին  
միակ պատրաստի ու աժան ապրանքին՝ «ժողովրդական-  
մօտիւների եւ սիւժէթների անէէր ծովին», այսինքն՝  
թրքախառն բառերուն։ Տէրեան քաջութիւնը ունեցաւ  
արհամարանքով ու խիղախութեամբ անցնելու այդ գիւ-  
րագնի յաղթանակներուն սալարկուած պողոտաներէն-  
և հաստատ վճռականութեամբ մը քալեց վերելքի փը-  
շոտ ու գաւծան արահետներէն։

Ու հասաւ բարձունքին։

Ահա թէ ինչու պէտք է ընդունիլ այլեւս, որ բո-  
վանդակ հայ գրականութեան մէջ Տէրեան միակ բա-  
նաստեղծն է, որուն ներշնչումը այնքա՞ն ներդաշնակ-  
կ'ընթանայ արուեստի սեղմումներուն հետ, առանց  
կորսնցնելու իր սկզբնական զեղումին ուժգին զեղեց-  
կութիւնը։ Պէտք չէ մեծ կարեւորութիւն տալ Տէր-  
եանի կրած ազգեցութիւններուն։ Տէրեան կոյր հետե-  
ւող մը չէ այս կամ այն ֆրանսացի բանաստեղծին, եւ  
ոչ ալ անտաղանդ «պոչ բանող» մը։ Ինչ որ կ'առնէ եւ  
կուտայ՝ անտառքինչիօրէն կը կրէ իր հոգիին ինքնա-  
տիս դրոշմն ու շնորհը։ Արդէն ինք ստեղծողն ու միակ  
տիրական դէմքն է մեր մէջ քաղաքերգու դպրոցին—  
urbanisme։

Հասուած, հազար անգամ կրկնուած և չարչարուած  
պատկերներ, ապրումներ՝ Տէրեանի գրչին տակ կը  
դառնան հազորդութեան պէս սուրբ ու միւռոնի պէս

Քաղցրաբոյր։ Պա՛րզ է Տէրեանի արուեստը ու այն  
աստիճան մտերիմ ու հազորդական, որ շատ յաճախ ու  
շատերուն կուտայ սիստ այն գաղափարը՝ թէ անոր  
քերթուածները կը տառապին մշակումի, հոգածութեան  
պակասէն։ Մինչեւ իրականին մէջ, Տէրեանի ամեն  
մէկ տողը, բայց և վա՛նկը մինչեւ անգամ կը կրէ  
գուրզուրաս խնամքի մը բոլոր նշանները։ Ոչ մէկ ա-  
ւելորդ բայ ու պատահական պատկեր՝ որ շունենայ իր  
տեղը քերթուածին ընդհանուր կառուցուածքին մէջ։  
Տէրեանի բառերը, անկախ իրենց սովորական իմաս-  
տէն ունին և երկրորդ կեանք մը՝ հնչիւններուն կեան-  
քը։ Մի զարմանաք, երբ ըսուի թէ Տէրեան անհատ-  
նում ճիշ կը վասնէ ընարելու նոյն իսկ իր . . . զիրե-  
րը։ Երգելու համար աշունը, կը զգուշանայ կոկորզա-  
յին թու ձայներէ և կը փնտոէ շրթներէն թեւ առնող  
շուկները։ Եւ աշունն ալ խուսափուկ ու տիրայուշ ողբ  
մը չէ՝ ինքնին։ Տարուան այդ եղանակը։ սկած անու-  
նէն՝ աշուն՝ մինչեւ իր երկարածիք ու լալկան հովերով  
և անոնց քմայքին գերի գեղին ու շրջմոլիկ տերեւնե-  
րով, երկինքներով՝ արտասուաթոր ու ծառերով հան-  
դարաօրօր՝ տրտմաշշուկ ու կերկերուն կա՛նչ մըն է բը-  
նութեան թոքերէն բարձրացող։ որ կ'անզայաի, կը  
տարածուի ու կ'իջնէ մինչեւ հոգին խորերը բանաս-  
տեղծին։ —

Անան մօււում օտուկ ու որին

— Բարտիներն են բաց պատունանիս տակ։ —

Դո՛ւ ես, որ դարձեալ բախիծով լիւում,

Կանչում ես նորից կարօսով յսակ։

Մի՛ հարցնէք թէ մազերը հովերուն, բարտիներուն  
տակէն ով է որ կ'անցնի այսպէս աշնան գիշերով։ Ո-  
գի՞ մը անծանօթ աշխարհներէ, յաւերժահա՞րս մը թա-  
փառիկ կամ ուրուակա՞ն մը անհանդիսա . . . Գոցեցէ՛ք

աշքերնիդ ու մնացէք այզպէս, ու կնդիր առուակի մը խոխոչին, ծառերու խարշափին։ Եւ ահա պիտի ձեւ ու մարմին առնէ ձեր մտածումին մէջ վիճրուն հասակը շատ սիրելի այլ կորսուած պաշտելիի մը . . . գուցէ եւ լսէք ձայնը անոր, խօսիք իրեն հետ, կանչէք զինք իր անունով, իր քաղցր, իր նուագւն ու գողտր անունով . . . Զէ՞ որ աշուն է ու երկինքներուն մէջ կան մեծ ու փարթամ կտարներով տիսուր ամպեր, կայ անձրեւ, կայ թախիծ, կայ մեռնելու, անէանալու խօ՛լ զինովութիւն . . .

Առ ժպտում ես ինձ, ակնարկում բնիոյ

Ու գաղտնի օիրով սիրում ու յիշում,

Ե՛ւ ըրենչում ես ե՛ւ ըրում անուշ.

Անիս ու յուշիկ իմ ըուրջը ըգում:

Զգգացի՞ք ուրեմն անտեսանելի մատներուն հպումը ձեր այրող ճակտին, սահուն ու աննշմար քայլերով չանցա՞ւ մէկը ձեր առջեւէն։ Լա՛ւ այն ատեն։ Ըմբոշնանեցէք հիմա մեր լեզուին ւարեւահամար բառերուն ասատուային երածշատացումը և ձնը կուրծքը թող ուռի հպարտութեամբ։ Մե՛րն է այս լեզուն, մերն են այս բառերը, մե՛րն է այս բանաստեղծը։ Ու այս բարձր արուեստին առջեւ, այս դասականօրէն զեղեցիկ ու նըւազայնօրէն երգեցիկ տողերուն զիմաց ձեր անվերապահ խանդավառութիւնը՝ որպիսի՞ շառաշուն ապտակբոլոր անոնց երեսին՝ որ տկարութիւն ունին զէպի թուրքերէն բառերը։

Վահան Տէրեան, զերազգայուն լարերով քնար մըն է, կախուած՝ խոնաւ ու յաւիտենօրէն մտայլ ու թախածառուեր անտառի մը խորը։ Ամեն անցնող ձայն, ամեն անցնող շշուկ՝ հաւատարմօրէն իր արձագանգը ունի այդ լարերուն վրայ։ Աշունը հոն կը նուազէ իր մեղեղին, ի՛ր լարերուն հետ։ Զանձրոյթը կը կաթկթի-

այնտեղ՝ ի՞ր սեփական լարերէն. իրեն յատուկ ազմու-  
կով. —

Աւուն է, անձեւ... .

Ստուերներն անձեւ

Դողում են դանդաղ...

Պա՛ղ, միապաղա՛ղ...

Բայց մեզ շատ հեռուները կը տանին այս վերլու-  
ծումները։ Մանաւանդ, կը մեղանչենք մեր հիմնական  
սկզբունքին, որ է երբեք մէջբերումներով սիրցնել  
չաշխատիլ բանաստեղծ մը։ Որովհետեւ, կարելի է ա-  
մենէն անշնորհք տողերն անգամ շարել իբրև նմուշ և  
յետոյ, քանի մը ուրիշ շլաշուցիչ գարձուածքներով  
փաստաբանել թէ ուզդակի հրաշակերտ է ձեր կարգա-  
ցածը և ոչ պակաս բան մը։ Ինչ որ կարելի է անկեղծ  
սրտով ցանկալ, մաղթանք մըն է, որ կարգա՛ն, կար-  
գա՛ն ու նորէ՛ն կարգան այս բանաստեղծը։ Ու այն  
ատեն, քննազատին դերը կը վերջանայ այլեւու։ Եթէ  
որեւէ զրախօս, կրցաւ համոզնել ձեզ որ հեղինակ մը  
կարգաք ծայրէ ծայր, անոր գործը կը վերջանայ ճիշդ  
այնտեղ, երբ զուք ձեռք առիք հատորը։ Այլեւու ազատ  
էք շինելու ձեր սեփական կարծիքը։ Շատ շատ, ա-  
ւարտելէ յետոյ, շնորհակալութեան պլատիկ ժպիտ մը  
անոր՝ որ ծանօթացուց ձեզի այդ հեղինակին, կամ ա-  
տամներու մէջանդէն սողացող յիշոց մը՝ իբրև փոխվրէ՛  
ահանելի հանդիպումի մը իբրև միջնորդ ծառայուծ ըլ-  
լալուն համար։

Արդ, ոչ մէկ երկիւղ չիկայ սրտիս մէջ՝ Տէրեանի  
համար որեւէ մէկէն նախատինք ստանալու։ Վստահ  
եմ, որ անմիջապէս պիտի սիրեն իր հատորները եթէ...  
ձեռքերնին անցնի։ Տխուր ու նոյն ատեն թելագրական  
է պրֆի այս սովը։ Կ'ըսպասենք, ու գետ երկա՛ր պի-  
տի սպասենք, որ խղճի և խելքի տէր հրատարակիլ

մը, արտասահմանի մէջ ձեռնարկէ Տէրեանի գործերուն հրատարակութեան։ Եւ ասիկա՞ իր շահուն համար։ Տաք հացի պէս պիտի սպառին այդ հատորները։ Տէրեան, կըրնայ իբրեւ բոլորովին նոր հեղինակ մը ներկայացուիլ արեւմտահայոց։

Պղտիկ քննական ուսումնասիրութիւն մը վերջին քըսանըհինդ տարիներու հայ բանաստեղծութեան վրայ ու անմիջապէս պիտի ցայտէ Տէրեանի թողած խոր ու լայնական հետքը և անոր անմիջական ու ճնշող ազգեցութիւնը՝ արգէն համբաւի տիրացած շարք մը բանաստեղծներու քով։ Այդ ազգեցութիւնը կ'երկարի իր ժամանակակիցներէն մինչեւ ներկայ սերունդի աւագ ներկայացուցիչներուն մէջ։ Հայաստանի ներկայ բանաստեղծները, որոնց մէջ կան ի'րապէս տաղանգաւոր ու սժուած տղաք՝ հակառակ առոտու իրիկուն կանչող մունետիկներուն եւ սօցիալիստական հանրապարտազիր սիրժէթաներուն, գետ չեն կրցած թօթափել Տէրեանի լուծը։ Ական Եղիշէ Զարենցէն (որ ի գէպ, երբեք ալ զրական agitateur մը չէ, ինչպէս անպատասխանատու կերպով ի յառաջապունէ բարբառեցաւ յօդուածազիր մը) մինչեւ Նորենցի ու Ազատ Վշտունիի քով՝ կարելի է հանգիստի Տէրեանի վարակիչ շունչին։ Արտասահմանի մէջ ալ քիչ չեն Տէրեանի հետեւորդները։ Մանաւանդ տիկին մը, Ամերիկայի մէջ, յամառօքէն կը շարունակէ կապկել Տէրեանը և այնպիսի համեմատութեամբ մը, «ր յանախ անկէ ամբողջ տողեր, ի հարկէ միշտ ռթիւրիմացութեամբ,» կը շարուին իր երկա՞ր անունին վրայ։

Գանի մը խօսք ալ՝ Տէրեանի քաղաքական գաւառնանքին մասին։ Վերջերս շատ քաշքանցին Տէրեանը իբրեւ համայնավար և նոյն իսկ անուանարկիչ ու նախատական մակղիբներ կցուեցան անոր անունին։ Որքա՞ն միամիտ ենք մեր կարծիքներուն մէջ և որքան յախուսն

մեր գատումներուն։ Նստեցնելէ առաջ Տէրեանը ամբաստանեալին աթոռին վրայ, արձակելէ առաջ մեր վճիռը, համոզուած ենք արդեօք թէ կը նանչնա՛նք մեր դէմինը։ Լսեցէ՞ք։

Զգայուն ու փափուկ սրախ տէր բանաստեղծ մը, չէր կրնար անտարբեր մինալ իր ցեղին ու հայրենիքին ցոյց տրուած հրէշային անտարբերութեան հանդէպ։ Տէրեան իր աշխերովը տեսաւ եւրոպական ներքինի մեծ պետութիւններուն եւ քաղաքակիրթ մարդկութեան արհամարտնքի ձեռնոցը նետուած մեր գատին։ Տեսաւ ու ընդվզեցաւ Անտարբերութիւնը՝ ընկերն է զասալիքներուն ու տնջիղ մարդաձեւերուն։ Տէրեան հա՛յ մընէր, զիտակից իր բարձր ու ազնուական նախահարց ծագումին։ Ու ունահարուած իր ցեղային արժանապատութիւնը ուր կընկելիութիւնը՝ եթէ ոչ տակաւ ծաւալող ու մեր սահմաններուն մօտեցող ալիքին մէջ համայնավարութեան, որ փրկութիւնն կը խոստանայ ազգաց հանուրց գերելոց։ Ուրեմն, տաւանց համայնավարական ձգումներ ունենալու շատերուն պէտ նետուեցաւ անոր գիրկը։ այն յոյսով թէ . . . մնացեալը զիտէք։

Սակայն հոգիին մէջ կը տառապէր Տէրեան։ Հայրենիքին անստոյգ ճակատապէրը խռովը մը պէս կը հասցնէր զինք։ Ահա թէ ինչ կը զրէր թուժանեանին։ —

«Զկարծեք քէ այժմ և միայն ինձ զբաղեցնում նայենիքի սկըը։ Աւաղ, տա վաղուց։ Եւ չեմ ազատուի դրանից երեւի մինչեւ վերջ—ի՞նչպէս ազատուիս ինքը ենզանից...»

Ինչպէս ազատուիս, ինչպէս, ինչպէս . . .

Մնանք՝ մութ ու անիմանալի առեղծուածի մը ընդգերքէն, կ'ապրինք, սեւ ու աղտեղի աշխարհի մը զըսիններուն մէջ և պիտի երթանք՝ զարձեալ մութ ու

խորհրդաւոր այլուրկաներուն գիրկը։ Ու մեր այս արագ, ու մեր այս ճղճի՛մ զոյտոթեան ընթացքին, ուր ամեն ինչ կը թափի, կը նորոգուի ու կրկին կը կորսուի, կը մնայ բան մը միայն, որ կուզայ մեզի հետ, կ'ապրի մեր շուքին մէջ ու կը ծածկէ մեզ իրրե աղաւանք։ Եւ այդ բանը, փառք ու համբո՛յր իր արուագեղ անունին, մեր հինաւորը, արիւնաներկ ՀԱՅԻՆԵՆՔՆ է . . .

Ու վահան Տէրեան բանաստեղծը, հայրենատենչ հոգի մըն էր։ Հակառակը պնդողը երթա՛յ ստատին։

Տէրեանը համայնավար կոչելէ կը զախնայ անգա՞մ Հայաստանի պրողներուն հոգէառ հրեշտակը՝ Առ բխաթ՝ որ չամչցաւ օր ցերեկով ռազբիալիստական ընդգծումների ակտիւ արտայայտութիւնը փնտուել նոյն իսկ . . . Սայեաթ-Նովայի և Թուշակի մօս։ Եթէ ոզչ ըլլար Տէրեան եւ աեսնէր հիւսիսի յերւղակներուն կատարած գիմականդէսը իր պաշտելի՛ հայրենիքին մէջ, որ քա՞ն պիտի արիւնէր արդեօք։ Վասնզի Տէրեան մէկն է անոնցմէ՝ որոնց համար ամրող աշխարհ։ տինզերաքը՝ իր լուսնամարմին աղջիկներով փոշի՛ է ու աւազ այն կախարդական անունին քով՝ որ հայրենիք կը կոչուի։ Կարգացէք քիչ անդին իր ռՀայաստանցինը։

Հոս մէկ երկու քերթուած միայն կայ Տէրեանէն։ Բայց այդ վախա ու գունատ տողերուն մէջ անգամ զուք պիտի աեսնէք հարտզատ դէմքը բանաստեղծին, իր զորչ ախրութեամբն ու աղերսող ձայնով, որ՝ հրաժեշտի վերջին բառը շրթներուն, ունկնդրելէ ետք աշուններու շշուկն ու լրջիւնք, պաղատելէ ետք որ զինք անլաց թաղենք, անխօս թաղենք, և արցունքի զոյզ մը յամեցող շիթ ի վերայ ցուրտ ու տժգունած այտերուն, հեղ, զունատուող վարդի նման, կ'երթա՛յ, կ'երթա՛յ, չպիտէ ուր, չպիտէ ուր . . .

## ԶԱՐԵՆՑ ՏԷՐԵԱՆԻ ՄԱՍԻՆ

Վահանի Տէրեան, ի՞նչպես երգեմ յիշատակը բն.  
Թող լուռ փռուի նիմա իմ դեմ անլոյս երեկօյ.  
Մրցիս վրայ իջնի բող մուր մի ամպի բուլայ,  
Քամին բերէ բող մահուան բօք ու աճձշեւը լայ:  
Եւ բող բափուին ուրցոս ամսան եւրեւներ դեղին  
Ու զարդարեն, Վահանի Տէրեան, բն անցած ուղին:  
Ու մօւուում տիսուր երգով բիւրաւոր զանգեր  
Թող օրհներգեն բախիթը բն, իմ նեռու ընկեր...

## ՀՐԱԺԵՏԸ

Դու գնում ես՝ չը գիտեմ ուր,  
Լուռ ու տիսուր  
Հեզ գունաւող աստղի նման:  
  
Ես գնում եմ տրտում—մենակ.  
Անժամանակ,  
Մաղղից ընկած բերքի նման:  
  
Դու գնում ես՝ չը գիտեմ ուր  
Մրտակտուր  
Լացդ պահած իմ հայեացքից:  
  
Ես գնում եմ լուռ—անտրտում,  
Բայց իմ սրտում  
Ցա՛ւ և անվերջ, մահուր կսկիծ...

## ՑՆՈՐՔ

Նա ուներ երկնագոյն աշխեր,  
Քիվոյ ու տրուոմ, որպէս իրիկուն.  
Նա մի անձանօք երկրի աղջիկ էր  
Ու աղօրի պէս ապրեց իմ հոգում:  
  
Նրա ժափտը մեղմ էր ու դողդոջ,  
Որպէս լուսնեակի ժափտը տիտուր,  
Նա չուներ խոցող բռվշանքը կնոջ.—  
Նա մօսենում էր որպէս քաղցր բոյր...  
  
Իմ յութերի մէջ ամենից պայծառ,  
Իմ լուսած սրտի մաքուր հաճգրուան  
Քո՛յր իմ, դու չկաս, քո՛յր իմ դու մեռար,  
Ու ժեզ հետ հոգուս լոյսերը մեռան...

## ԱՇԽԱՆ ԵՐԳ

Ցրահա՛ր, հողմավա՛ր  
Դողացին մեղմաքար  
Ցերեւները գեղին,  
Պատեցին իմ ուղին...

Ճանանչները քօնան...  
Կանաչներս աօնան.—  
Իմ խօները մոլար՝  
Ցրահա՛ր, հողմավար...

Կրակներս անցան.  
Ցուրս ու մէզ և միայն...  
Անուշներս երկնածին  
Գնացի՞ն, գնացի՞ն...

## ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Թողի երկիրն իմ հայրենի,  
Անան անցայ Արաք ու Հինդ,  
Տես ոյ մարդիկ չորս գլխանի,  
Տեսայ հազար աղեք ու խինդ:  
Հասայ մինչեւ Զինումաշին,  
Հասայ մինչեւ Շովքը ձերմակ,  
Տեսայ երկրի ծայրը վերջին,  
Եւ դրախտի դուռը կրակ:

Հազար անգամ ծագեց արեւ,  
Ու մայր մտաւ հազար անգամ,  
Տեսայ ծառեր նրաներեւ,  
Տեսայ ակունքն արեգական,  
Եւ փերիներ մինոյ ու սեւ  
Աշերը բոց, իրենի խաւար,  
Եւ փերիներ տեսայ թերեւ  
Փրփուրի պէս ներմակ ու վառ:

Բոլորը ծո՛ւխ, բոլորն աւա՛զ,  
Բոլորն աւար ջուր ու խմուն.  
Չը կա՛յ եղբից գերիչ երազ  
Իմ Հայաստա՞ն, անո՞ւս անուն...



ՄԱՏԹԵՈՍ ԶԱՐԻՔԵԱՆ  
1894-1924



**S**ուները, պիհով կովերու երամակի մը պէս կը  
թեքին աչ ու ձախու Առւնապահար ու խուռնամբոխ  
բազմութիւններ, թեւատարած, երկինքին դէմ աղա-  
չական՝ փողոցներուն մէջ կը յորդին։ Դետինը կը շար-  
ժի, պատերը կ'երերան ու Ռակեղջիւրը, մոլեզնած, կը  
թօթուէ իր սև ու ցամակոծ ջուրերը։ Տաք հով մը կը  
քսուի ասրակիններուն, կը սարսէ անընդմէջ։ Սարսա-  
փահար ամբոխին մէջէն կ'առաջանայ երիտասարդ մը,  
թեւին տակ սեղմած փայտէ օրօրոց մը։ Երիտասարդը,  
գորովախառն երկիւղով կը նայի խազաղ ու մշիկ քը-  
նացող մանուկին։ մօտակայ հրգեհի մը բոցերուն շուս-  
քերը կ'իյնան անոնց գէմքերուն վրայ, և մերթ ընդ  
մերթ երեւան կը հանեն կորովի, ազնուական գիծեր՝  
երկուքին ալ յատուկ։ Այդ փոքրիկը, ապազայ Մատ-  
թէոս Զարիֆեանն է, իսկ երիտասարդը՝ անոր հայրը։  
Ուզեցի անպայման յիշատակել վերեւի դէպքը, ո-  
րովհետեւ, Զարիֆեանի կեանքը, առեղծուածային նը-  
մանութեամբ մը մօտիկ է երկրաշարժի մը ցնցումնե-  
րուն։ Կեանք մը ալեկոն, եռուն, մեծ յուզումներով ու  
խոր ապրումներով այնքան հարուստ։ Ու եթէ ճիշդ է,  
թէ բանաստեղծութիւնը ամեն բանէ առաջ հեռաւոր այլ  
հաւատարիմ շուքն է ապրումին, ազօտ արճապա՛նքը հոս-  
պիներէն անցնող աղմկոտ փոթորկումներուն՝ ապա ուս-  
ընմին, Զարիֆեանի բանաստեղծութիւնները տարտամ  
ու անորոշ վանկերն են այն մեծ ու անբացատրելի  
քերթուածին՝ որ անոր կեանքը եղաւ։

Դեռ մանուկ՝ իր խելացի ու որոնող նայուածքը անտարերութեամբ հնացացաւ սովորական տղոց խաղալիքներուն ու հասարակ իրերուն վրայէն և արագ հասունութեամբ մը նետուեցաւ դուրս կ'ատէր անշարժ ու քարացած բաները, ինքնարաւ լճացումը։ Իր քացխփիկ աչքերը առաջին անգամ ծարաւով զիանցին հակայ շոգենաւները որ կ'անցնէին Ասվորի կապոյտ ջուրերէն, հանդարտաւէտ վեհութեամբ, ծուխի երկա՛ր ամպերով ու տարօրինակ կանչերով, վայրաշարժները՝ որ խլացուցիչ ազմուկով ու շողի թքնելէն կը թաւալէին զիշեր թէ ցերեկ, ձի՛ւնը որ կ'իջնէր խոշոր ու լուռ փաթիւներով իրիկուններու խաղաղութեանը մէջէն, և՛զը որ կը սուլէր, ծառերը որ կը զողային . . .

Տարիքին հետ, սրբազան խոռվքն ալ անեցաւ անոր սիրտին մէջ։ Շարժուն, անհանդարաւ, կարծես եւրազահար, մի՛շա հակամէտ վատանգաւոր խոյանքներուն իսիզախ նոււանումներու։ Առաջին յաղթանակը առաւ թաղին լաճերուն վրայ, հպարտօրէն, օգերուն մէջ սլացող իր թռուցիկով՝ որ շե՛շա կը բարձրանար ու զըլուխոը կը շարժէր վեհափառ տատանումներով։ Ու ինք ակնապիշ, հիացիկ ու հրճուանքէն խելակորոյս՝ կատաղի ջղային պրկումներով կը թօթուէր առասանը, մինչ թռուցիկը բարձրէն, հնազանգ տիրոջը կամքին, հեղնախառն արհամարտնքով ալոչը կը շարժէր միւսներուն վրայ . . .

Քանի մեծցաւ Զարիքեան, իր խառնուածքին աարեր երանցները փոխանակ սեղմուելու, խտանալու վե՛շնական կեղրոնացումի մը համար՝ դարձան աւելի ըմբռստ, սպառնական։ Գիրքները պղտիկ փոփոխութիւն մը միայն կրթան առաջ իրեն։ Զեւաւորեցին մտածումները, կազակարեցին միտքը։ Խեկ սի՞րտը, յաւէտ անհանդարաւ ու յաւէտ դժգոհ սիրտը մնաց նոյն քէն ու

անմիտիթար տղան աշխարհին դէմ, ամեն նայուածքէ  
արիւնող, ամեն խօսքէ բռնկող։ Զարիֆեան ծնած էր  
բանասաեղծ և պիտի ապրէր ու մեռնէր իր կոչումին  
վայել Շխնթութեամբ։ Ու հասկնալու, և մանաւանդ  
կարենալ զնահատելու համար Զարիֆեանի գործը, պէտք  
է առնուազն ծանօթանա'լ անոր զեղեցիկ կեանքին կա-  
րեւոր երեսներուն, իրենց զարմանալի երանգներով ։  
Շանչնա'լ անվոխարինելի երջանկութիւնը վայրկեանի  
ապրումներուն, գերազոյն պահերուն։ եւ վերջապէս,  
պէտք է մտնել այդ հոգիէն ներս, ուր կայ անսահման  
խուար ու զերեզմանի պարապութիւն։ Զարիֆեանի  
կեանքը, եւ անոր շքեղ բարձրութենէն վար մասցող  
գործը, յուսահատ, զերմարգեային ճիշ մըն է, եղերա-  
կան ու յարգանքի կանչող փորձ մը՝ օր ըստ օրէ աշ-  
խարհի ունայնութեան դէմ խորացող այդ պարագին ու  
բախտի բիրտ ճնշումին տակ թանձրացող, խաւ առ  
խաւ խուացող այդ խաւարին դէմ, որ ի վերջոյ կրցաւ  
մարել անոր հոգիին պլազմացող կանթեղը։ Պլազմո՞զ։  
Բայց սխալ չմնկնուի թող այս բառը։ Զարիֆեան  
սատուծաշնչական մորենիի մը պէս անկիզելի էր ու եր-  
բեք չհատնող։ Առողջ ու տոկուն մարմին, խնդացող  
դնդերներ ու պողպատ ջիզեր, ստեղծուած խելայեղ ու-  
տումներու և թախչքներու համար։ Սիրահար՝ մարզա-  
կան խաղերու, տէր յաղթանակներու և անհամար մըր-  
ցանակներու, մեծերէն ու փոքրերէն սիրուած, պաշ-  
տուած հուասարապէս՝ ծափեր ու փոթորիկներ դիմա-  
ւորած ըլլալու ևն դինքը, դաշտ իջած պահերուն։ Բայց  
մահուան դէմ խրսխատացող այդ քա՞ջ կուրծքին տակ,  
սիրտը, նորէն սիրտը, որ միշտ լաշկան է, աղերսող։  
Քիչերու տրուած է ըմբռնել այս հակասութիւնը։ Ո՞վ  
պիտի՛ կրնայ հասկնալ, թէ շատ մը զեղեցիկ աղջիկնե-  
րէ այնքան փնտռուած ու երազուած այս թիկնեղ,  
յաղթահասակ ու արուազեղ տղան, ուշ դիշերով, զըլ-

իւարաց ու փողկատզը հովերու քմայքին, ինչո՞ւ կ'եր-  
թայ տխուր ու միաբար մաղուող անձրեւին տակէն,  
կը մտնէ աղտոս կապելայէ մը ներս և կոշտ ձկնորսա-  
ներուն հետ կը նատի կողք կողքի, եղբայրական դորո-  
վով, կը խնդայ ու կ'երգէ միասին։ Ու յետոյ նորէն,  
ընամբաներէն ամայից, արիւնոտ սի՞րտը աշքերուն  
մէջ նուաղ, վիշտերու։ հետ լուս, թեւանցուկ կը թա-  
փառի . . . Պիտի չհասկնան նաև անոր սէրը, որ բոլորո-  
վին տարբեր է մեր ճանչցած ու յանախ գոենիկ սէրե-  
րէն։ Բացարձակ ինքնաժխտումի և նուիրումի մեծ ու  
տարերային զզացում մըն է Զարիֆեանինը, թէեւ կը  
հակասէ մինչեւ գերեզման ու անկէ ալ անզին միայն  
մէ՛կ էակ սիրելու, անով ապրելու և անով մեռնելու  
գասական ըմբռնումին։ Միրե՛լ բազմաթիւ ազջիկներ,  
զուցէ և իւրաքանչիւրին հաւատարմութեան երգում  
ալ ընել՝ բայց միշտ ըլլալ փոփոխական, թիթեանիկի-  
պէս թաշկոտիլ ծաղկէ ծաղիկ՝ է՛հ, թերեւս քիչ մը շատ  
գերարգիական է և . . . անվայել։ Բայց տարբեր է Զա-  
րիֆեանի պարագան։ Ինչո՞ւ խարուիլ արտաքին երե-  
ւոյթներէն և վսեմն ու հասարակը շփոթել իրարու հետ;  
Մեծ կամ պզտիկ իր բոլոր սէրերուն մէջ, ինչ որ ան-  
ժըխտելի առաքինութիւնը կը կազմէ Զարիֆեանին,  
ատիկա զոհողութեան և անձնուիրութեան այն հոյակապ  
ու համբռուրելի ինքնալքումն է, որ երբեմն կը հասնի  
մինչեւ անձնասպանութեան փորձերու։ Զարիֆեան գի-  
տէ տասապի՞լ, արիւնիլ և նոյն իսկ անէանալ իր սի-  
րած աղջկան համար։ Բայց այնքան աշխարհիկ այս ե-  
րիտասարդը, իր սէրերուն մէջ, զուցէ սրբակրօնէ մը  
աւելի մաքուր զիտէ պահել սիրոյ առարկան։ Դրուագ-  
ներ կան իր կեանքին մէջ, որ կը յուզեն զիս լալու  
աստիճան։ Զինուո՞ր էր Զարիֆեան թուրք բանակին  
մէջ։ Ենթասպայի։ Յայտնի՛ է զօրանոցային կեանքի-  
խստութիւնը, մանաւանդ թուրքիոյ մէջ։ Եւ ահա կ'ու-

զէ՞ք որ պազտնօրէն փախուստ տայ կէս գիշերին նոյն իսկ հրացանազարկ ըլլալու վախը աչք առած, որպէսզի  
... երթայ լուսաւոր պատուհանի մը առջեւ ունկնդրէ սիրելիի մը մատներուն տառապանքը դաշնամուրի մը ստեղներուն վրայ: Վարագուրուած պատուհան մը, Շօ- փէնի մահերգին ծորուն խաղաղութիւնը և ուրիշ ոչինչ: Հիմա բաղդատեցէք այս Սէրը մեր ժամանակներէն ու- րիշի մը հետ: — Անծանօթ սրճարանի մը մէկ անծանօթ աթոռին վրայ նստած, առատ միսերով ու լաւ սնած մարդու ողորկ դէմքով տղայ մը, օղիի գաւաթին առջեւ: կ'ըսպասէ աղջկայ մը, որ կ'ուշանոյ: Անոր մատումին մէջ աղջկան բացակայ ձեւերը մերկացուած են արդէն քանի մը անդամ ու նստողին զգայարանքները բողոքի մէջ են: Ու իրու վրէժ, ասպետական սիրահարը իր դաւանան սիրուհիին անունը, բայց ոգո՛զտրք անունը կը փորագրէ փայտէ սեղանի մը վրայ, բոլորին ներ- կայութեան: Յետոյ կը լիզէ հաստ շրթները, կը պար- պէ օղիին մնացորդը ու կը մեկնի հանդարտ ու գոհու- նակ... Ուզի, զուհկութիւնը պատկերին: Զարիֆեան, սիրած աղջկան անունը պիտի ուղէր գրել իր թաւա- մազ կուրծքին վրայ՝ ատրնանակի մը գնդակներով, վերջալուսային ծովու մը ջուրերուն մէջ՝ իր անգերա- զարձ մեկնումը ողբացող ներմակ փրփուրներով և կա- նաչագեղ մարգագետնի մը օթոցին վրայ՝ իր մաքուր, իր խենթ ու խայտացնոր արիւնին անուշ ցայտքերով...

Զարիֆեան, բացառապէս իր սէրերուն մէջ չէր որ- ցոյց կուտար այդ մեծ նուրիբումը: Անոր համար ենթա- կան զուրկ էր արծէքէ: Կարեւորը ի՛ր արտազեղումն- էր, ինքնիրմէ զուրս զալու, զոհուելու, սպառելու շը- քեղութիւնը: Գիշերօթիկ՝ հայ ընտանիքի մը քով: Միշտ լռակեաց, մենասէր, փակուած իր սենեակին- մէջ, արմուկները սեղանին և ակնքէտ՝ առջեւը գտնըս...

ւող առարկայի մը : Տանտիկնով մտահոգութիւնը ի վերջոյ թէ՝ «աս տղան չելլա՞յ սիրահարուած ըլլայ» : Ու անոր բացակայութեան, կը մտնէ ներս և զաղաապողի զզրոցէն դուրս կը հանէ... բոպիկ ոտքերով թօլոթոյի նկարը : Այսպէ՛ս էր Զարիֆեան : Ամբողջովին կիրք, նուիրում ու բանաստեղծութիւն : Եւ աշխարհը, մահը՝ փոշիի ա'մայ մը անոր համար : Զինուորութեան մէջ օր մը իրեն կը ներկայացուի հարցարան մը : — Ինչ է պատերազմը : — Վայրենութիւն կ'ըլլայ մեր ումանցի ենթասպային պատասխանը, ու այս համարձակութիւնը շատ սուղի կը նստի իրեն : Ատիճանազուրիկ, հասարակ էսքեար : Դեռ աւելին : Կ'ուզեն սազմանակատ զրկել զինք, որպէսզի փորձով համոզուի թէ իրտպէս վայրենութիւն է պատերազմը : Կաշտաք՝ միջնորդութիւն՝ հազիւ թէ կը յաջողին զինք նետել զինուորական հիւանդանոցի մը մէջ, իրրե ծառայ : Հոն՝ իր դերին մէջին է դարձեալ : Մնարին վերեւն է ամենէն վատանգաւոր, տարափոխիկ ախտ ունեցողներուն : Կը խնամէ, կը գուրզուրայ, անոնց պէտքերը : Եւ կը գրէ իրեններուն «—այսօր Մէհմէտը ժաղացաւ ինձի, Ալին երախսագիտութեամբ նայեցաւ, Հասանը ձեռքս բանեց...» Ահա՝ իր գերազոյն վարձատրութիւնը : Զինադադար—Զարիֆեան՝ թարգմանի . բարձր պաշտօնով : Ու ձիով ամբողջ Անատոլիան կը շրջի . կորսուած հայ կիներ ու մանուկներ գտնելու համար, մինչդեռ միեւնոյն ատեն, արիւնը արդէն կը խուժէր թոքերէն դուրս : Բայց անկարելի բան է քանի մը էջերու մէջ սեղմեցնել այս այնքան լայն ու նոյն ատեն այնքա՞ն խիս կեանքը : Պարզ գէպքերու թւումն անգամ պիտի շինէր խոշոր վէպ մը : Պատանութեան շրջանին, օր մը հայրը իրեն կը յանձնէ թռչակը որ տանի գպրոց : Յանկարծ, մեր Մատթէոսին ընթերցասիրութիւնը խոշոր խիթեր կը պատճառէ իրեն և քայլերը ուղղել կուտայ զրատուն մը : Ի-

րիկունը, վարժարանի ստացագրին տեղ, հայրը տղուն-սեղանին վրայ կը դանէ կարգով բարեւի շարուած կա-մարթինը, Օսկար Աւայլաը, Թոլսթոն, Տասթայէվսքին-և շատ մը ծանօթ հեղինակներ:

Կանխահասօրէն անհաւատ գարձան ակնպարկ աըն է Զարիֆեան: Սէրերը, վիշտերը, խանդավառութիւններն ու յուսալքումներո հերացուցած են իր սիրաը: Զի՞ հաւ-սատար այլեւս, չի կրնաք հուստալ:

Պօտիկ աղջիկ մ'ինձի կ'ըսէ  
Թէ զիս խենքի պէս կը սիրէ.  
Պօտիկ աղջիկ մը զիս սիրէ...

Ինչէ՞ն պիտի զիտնար թշուա՛ռ բանաստեղծը, թէ պղտիկ աղջիկ մը ոչ միայն զինք սիրեց ու կը սիրէ խենթի պէս, այլ իր մահուընէն զեռ տասը տարիներ ետ-քըն ալ, ամեն անզամ երր լէլլաները բացուին, կուզայ խոշոր փունջ մը ձեռքերուն ու խոշոր արցունքներ աշ-քերուն մէջ, բոլորն ալ թափելու իր գերեզմանին վրայ:

Զարիֆեան մեռուի, կանուխ, շատ երիտասարդ: Դեռ պիտի խորանար, ամրանար ու կազմուէր: Զի կրցաւ: Մնաց կէս ճամբան: Բը գործերը, մեծ մասով զմուա՛ր թէ այսօր տոկան քննադատութեան: Բայց քննադատութիւ-նը, նոյն խակ ամենէն խիստն ու ռհարթողը յարգանք ունի զէպի իրական տառապանքն ու հրկիվումը: Զարիֆ-եանի բանաստեղծութիւնները պէտք չէ զատել իր կեան-քէն: Այդ երկուքը ներգաշնակօրէն կը լրացնեն ու կը փրկեն իրար: Առանց կեանքին՝ գործը կասկածելի է որ զիմանայ: Օշական, ատենին, այս առզերով կը յայտնէր իր հիացումը Զարիֆեանի հանդէպ: —

«Չիմ զիսեր ինչո՞ւ, այդ սիրը բացուած զե-րեզմանի մը պէս կը նետ վրաս ու անոր եզեր-քը նայելու համար մարդ բուրփառ կը փնտու:»

Դժբախտաբար, մեր սահմանափակ էջերով, պիտի  
յլլրնանք մէկ ընդհանրացումը տալ Զարիֆեանի բա-  
նաստեղծութիւններուն։ Կը գոհանանք միայն յիշելով,  
որ Ապրիլ 24ի եղեանէն յետոյ, մեր բանաստեղծութիւնը  
իրմէ աւելի օժտուած ու մեծ զէմք չունեցաւ։ Մատթէ-  
ոս Զարիֆեան թրքահայոց վերջին բանաստեղծն է։ Իր  
մահը՝ նուիրագործեց միջակութիւններու տիրապետու-  
թիւնը քերթողական մարզին մէջ։

Զարիֆեանի մեծ եղբայրը, Վահագն, որուն յիշատա-  
կը միշտ սուրբ միմաց իրեն համար, զարձեալ ունէր բա-  
նաստեղծական խառնուածք և ուժեղ նկարագիր։ Կատա-  
զի կուսակցական էր ու զործօն դաշնակցական։ Պատիւը  
հետեւեցաւ մեծ եղբօր ճամբուն և ինքն ալ ունեցաւ իր  
բաժինը հայոց արիւնոտ զատին արիւնոտ զրուազներուն  
մէջ։ Այդ մասին կը զբուի ուրիշ տեղ և ուրիշ առիթով։  
Կարեւորը հս շնչանէն է միայն, որ Զարիֆեանի սիրոը  
լեցնող զզացումներուն մեծագոյններէն մէկն ալ, հայրե-  
նիքի սէրն էր, որուն համար շա՛տ տառապեցաւ ան եւ  
նոյն իսկ հիւանդութեան ծա՛նը օրերուն ներկայ եղաւ  
պարտականութեան զլուխը։

Ազօթք ու համբոյր իր սիրելի յիշատակին։

## ԾԱՌԸ

Զըմեռ օԵՐ,  
Երբ փարուրիկն ըլլար մըսայի,  
Նս կ'երբայի, խորն ամայի այն դասեւրուն,  
Ականջ տալու կէս գիշերուան իր քրիշին։

Դերն եւ նպար, խաղաղութեամբ մը խորունկ,  
Ան կ'երկարէր արտասուանիւծ ասզերուն  
Բազուկներն իր նոլանի՝  
Զերք պարմանի մ'իր հարսին  
Դիւերին մէջ կը լրսկի կարծես քէ  
Զայնն իր գուլալ նամբոյրին...

Խնձի նամար,  
Խորհրդանի՛ցն եւ ան Ռւժին ու Կեանին...  
Ու ես նաւա՛սն ունեկի իր անմանութեան...  
Փորորիկին դէմ իր Քրիչով՝  
Ան մըսածումըս կը նաներ լեռնէ մը վեր...

\* \*

Անցեալ աօնան,  
Օր մը յանկարծ մարդեր եկան  
Խորն ամայի այն դաշտերուն...  
Կացիններով, պարաններով...  
Ռւրուականնե՛ր եին կարմիր...  
Կը խնդային վագրերու պէս...

Հըսկայ մուրնովն իր արեւուն՝  
Ասուած դաւե՛ր աշխատեր եւ անոր նամար.  
Այդ մարդերուն՝ նանի մը ժա՛մը բաւեց  
Զայն խրիելու իր յոգնաբեկ բազուկներէն...

Եր մանէն վերջ,  
Ալ չըգացի, երբ փորորիկին եղաւ մըռայլ,  
Խորն ամայի այն դաշտերուն.  
Մըսածումըս իշեր եւ վար լեռներէն...

\* \*

Հիմա ազուար գարուն է:  
Ու անցեալ օր,

Մրդում մ'յամառ նորեն հայլերս ուղղեց նո՞ն,  
Խոր ամայի այն դաշտերուն...  
Ու յուզումես ինկայ ծունկի...

Կացինահար ծառն էր նման օյրմ սմարի  
— Սեւ զերեզման մը խոժոռ—  
Բայց իր կողեն՝  
Արծուերբռիչ նիզակներու խրոխտանեմով՝  
Բարունակնե՛ր ճայթիր էին դեսի երկինք...

Անոնց մեջեն՝  
Նորափեսուր բռչուններ երգ կ'երգեկին...

(Անտիոք)


## ՄԻ՛ ԴՊԻՔ

Գիտէ՛ք որքան քախիծ կայ  
Հոգիին խորն այդ տղուն.  
Մի՛ դպիք, բռդ քրքչա՛յ,  
Խենքին քրիչն է բեղուն...

Հոգիին խորն այդ տղուն  
Իզեր ևս ես ու տեսեր  
Երա՛զ մը ծեր, նուազուն,  
Եւ ամկիւն մը՝ փլած սկը...


Ա՞հ, մի՛ դպիք այդ տղուն  
Խենքը մինակ կը բռզուն...

ՎՐԻՊԱԿ. — Գրքի խորագրին մէջ նղերաբախս  
բառը, ապագրական անուշագրութեան մը հետեւանքով  
զրուած է ուսկ:





ՏՕՒ



«ՆԱԽՐԻ» ՀՐԱՏԱՐԱԿՉԱՆՈՒԹՅՈՒՆ, թիվ 2

Գիւ 5 տր.

Տպագր. «ԱՐԴԻՇԱ